


19752

Женевиль

Немихаил

Кир Р.



15 JAN 2010

Հ-83
ՀԱՅԵԱԿ ԱՐԱՄԵԱՆՑ

05 FEB 2007

ԴԵՊԻ ԿԱԽԱՂԱՆ

Պատմութիւն Հիշակիսի Կուսակցութեան



ՀԱՍՈՐ Բ.

Հերոսներու և Գործիչներու պատկերներու

Հրանութիւն ու գոհութիւն ու պատրիութիւն

ՅԱՀԱՍԱՐ ԲՈՎԵՍՏ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐԱՄ



ՀԱՍՈՐ 6

ՀՅԱՅԵԱԿ ԱՐԱՄԵԱՅ

ԴԵՊԻ ԿԱԽԱՂԱՆ



ՀԱՍՈՐ 6

Հերոսներու և Գրծիչներու պատկերներով

ՋԵՐԵՐԵՒ ԳՐԱՆՑՈՒՅԹ
HARRY G. BERBERIAN
337 WASHINGTON ST.
NETT N. MASS.

ՀԵՂԱԿԵԱՆ ԿԵԴՐՈՆԻ ԿՈՉՔ

И какъ путникъ въ бурномъ океанѣ,
Полонъ Силь, Надеждъ и обаянья,
Я, забывъ о риахъ и туманѣ,
Шелъ въ передъ на яркое Сиянья

С. В. Потресовъ

Եւ որպէս ուղեւոր ալեծուփ ովկէանի,
Զօրութեամբ, Յոյսով ու Հմայքով առլի,
Ես, Խութերն ու մշուշը մոռացայ իսպառ,
Յառաջ սլացայ դէպի Լոյսը պայծառ...

Դրքիս առաջին հատորին մէջ խօսեցայ, թէև չատ ամփոփ կերպով, Հնչակեան Զ. Բնդհ. Պատգ. Ժողովի, Հնչակեան Ծրագրի և գործունէութեան, Քէօմթէնձէի Ժողովին և յարակից պարագաներուն մասին:

Հոս անհրաժեշտաբար պէտք կըլլայ յիշատակել նաև Հնչակեան կեղրոնի կողմէ Եւրոպական պետութեանց և ժողովուրդներուն ուղղուած ԿՈՉՔ, տպուած ի Փարիզ, 1913ին, էջ 24:

Քսան Նահատակներու դատավարութեան ընթացքին բազմիցս ինդրոյ առարկայ եղաւ այդ «կոչ»ը և անոր մեծ նշանակութիւն տրուեցաւ: Դատապարտութեան հիմերէն մէկն ալ այս գրքոյկը եղաւ: Եթէ զայն անդամ մը չ'ամփոփէինք հոս, պիտի հարկադրուէինք յաճախ ընդհատել դատավարութեան ընթացքը, կամ նիւթը ծանրաբեռնել ծանօթութիւններու շարքով մը:

Ոձի ու լեզուի չափաւորութեան տեսակէտով՝ քաղաքական կուսակցութեան մը համար անպայման պատուաբեր Տօֆիւման մ'ըլլալով, բնաւ չէր կրնար դատապարտութեան հիմ ծառայել ոչ Տաճկահաւայութեան և ոչ ալ Թիւրքիոյ մէջ գործող Հնչակեանութեան դէմ:

Սակայն թուրք կառավարութիւնը և զինքն արտայայտող Պատերազմական Ատեանը այդ «կոչ»ին մէջ դաւադրական ոգի փնտուելով, ըստ այնմ ուղղութիւն տուին Հնչակեաններու դատին, այլևս մոռնալով որ ամբաստանեալ Հնչակեաններ ոչ միայն մասնակցութիւն չէին ունեցած «կոչ»ին խմբագրութեան գործին մէջ, հապա անոնցմէ շատեր մինչև բանտարկութեան թուականը և ոչ իսկ տեղեկութիւն ունէին այդպիսի հրատարակութեան մը գոյութեան մասին:



(236 - 90)

3712-2002

Ծանօթացնենք ընթերցողն այդ կոչին բովանդակութեան հետ :

— Ուղղելով ներկայ կոչը երոպական մեծ պետութիւններուն ու ժողովուրդներուն — կըսէ Հնչակեան կեդրոնը, — մենք կը կարծենք հաւատարիմ թարգման ըլլալ հայկական desiderata-ներուն, իբրև հայ քաղաքական կուսակցութիւն, որ զոյսութիւն ունի 25 տարիներէ հետէ, որ խորունկ արմատներ արձակածէ հայ ժողովուրդի զանգուածին մէջ և որուն անունն ու գործը բազմից միախառնուած են եղեր Հայաստանի յեղափոխական չարժումներուն հետ :

Ապա կը նկարագրուի Թիւրքիոյ առերեսոյթ խաղաղութեան մէջ մշտակէս մղուող արիւնուա քաղաքականութիւնը Հայութեան հանդէպ :

«Յարատեւ պատերազմ չէ՝ արդեօք, իր աւելներով ու կոտորածներով, որ դարեր շարունակ հրահանգած ու գործադրած են թուրք կառավարութիւններն ընդդէմ անպաշտապան Հայ ժողովուրդին։ Հետեւարար և բնական չէ՝ մեր աղաղակն այդ կարգերուն դէմ յանուն մարդկութեան և ժողովուրդներու ազատագրութեան։ Սրդար չէ՝ մեր բողոքն Հայաստանի մէջ մղուող գարաւոր սպանդին դէմ, որուն նպատակն է բնաջնջել աշխատասէր, կու լուսուրական և կորովի ազգ մը...»

Մեր սկզբունքներով մենք կը զաւանինք ժողովուրդներու եղայրութիւնը, անոնց ազատ զարգացումը խաղաղութեան մէջ, որ անհրաժեշտ պայմաննէ անոնց առաջիսաղացութեան դէպի մարդկութեան ամբողջական ազատագրութիւնը, դէպի իրագործումն արդարութեան և հաւատարութեան տեսչականին, դէպի ուր կը ձգտին քաղաքակիրթ աշխարհի բոլոր աշխատանքի ու մտքի կենդանի ուժերը։ Եւ, ահա, այդ սկզբունքներու արամարանութեամբ է որ Հայ ժողովուրդին աշխատագրութիւնը կը ներկայանայ իբր հիմնական անհրաժեշտութիւն մը, ազատագրութիւն քրդական վայրենի ցեղերու լուծէն, կործանուող Թիւրքիոյ բռնապետական ու տմարդի լուծէն։ Մենք ո՞ւ է թշնամութիւն ունինք Թուրք ժողովուրդին դիմ, որ ինքն ալ մէկ զոհն է օսմանեան կառավարութեանց։ Այդ ժողովուրդն իր վիճակին անզիտակ հնազանդութեամբ կենթարկուի իր տիսուր բազին և նոյնիսկ կառավարուներուն ձեռքին մէջ կը դառնայ քանատիկոսութեան զէնք մը, ուղղուած կեալուրներուն դէմ։

Թիւրք ժողովուրդը ո՞չ միայն չէ երկրորդած Հայ ժողովուրդին ջանքերը երկրին ընդհանուր վիճակը բարելաւելու մէջ, հապա ի յայտ եկածէ իբրև կատաղի ու ահաւոր թշնամի մը։ Հայը, իբրև հնչուած ժողովուրդ, կրցաւ համկնալ իր սուրբ իրաւունքը, իրաւունք յեղափութեան՝ իր սեպհական ազատագրութեան նպատակով։

Հայկական ինսդիրն անլոյծ կը մնայ տակաւին։ Պատմական և ան-

լուր «սարսափներէն» յետոյ քաղաքակիրթ աշխարհին բոլորտիքը շարք մը դէպագեր գարձան, խիստ լուրջ, մինչև իսկ եղերական, ու թէև շատ տարիներ եկեր անցեր են, բայց դեռ Հայաստանի արիւնալուաց ուրուականը կը հալածէ եւրոպայի վրդով խղճմտանքը։ Հայաստանի անցեալլ գեռ ամենուն աչքին առջեն է, անոր պատմութեան էջը դեռ փակուած չէ, մինչև որ ապագան չ'հատուցանէ արդար բաւորարութիւն բազմաչարչար ազգին։ Եւրոպայի պարտքն է տալ այդ բաւարարութիւնը Հայաստանին։»

Այնուհետեւ պատմական յիշատակութիւնը կընէ Ս. Սթէֆանօի և Պերլինի դաշնագրութեանց անհետեանք պահանջներուն, «բարենորոգումներ»ու կատակերգութիւնը, եւրոպական պետութեանց անջիղ ընթացքը, ներսէս Պարիիարք Վարժապետեանի և Պօղոս Նուպար փաշայի մշակած ծրագիրներուն անբաւարարութիւնը, Հայաստանի և Հայ ժողովուրդի իրական պէտքերը շօշափելէ յետոյ «Կոչ»ը կ'եղրակացնէ։ «Օտար ազգերն իրենք ալ կ'ընդունին թէ Հայ ժողովուրդնիր մէջ կը պարունակէ այն բոլոր տարրերը, որոնք կրնան հոծ ու կորովի ազգ մը կազմել։ Հայերն ունին միւնոյն լեզուն, միւնոյն կրօնը, միւնոյն գրականութիւնը, միւնոյն կուլտուրան, միւնոյն բարքերը, միւնոյն սպատմական աւանդութիւնները և ներկայի միւնոյն դառն տանջանքները։ Ապա ուրեմն բնական ու տրամադրանական է, որ անոնք իրենց ձեռքն առնեն երկրին քաղաքական կեանքին կառավարութիւնը։ Մեր ցանկացածն այն է որ երկրին մէջ գտնուած բնական տարրերուն և ուժերուն գործանութեան առջև այլեւայլ արուեստական արգելվներ չ'ստեղծուին։»

Մեր նախազծին եղրակացութիւնն է ԻնքնևԱլԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ։

* *

Թիւրքիոյ Հնչակեան Մամնաճիւղերն ու ընկերները, ինչպէս ըսինք, չէին կրնար Փարիզի մէջ հրատարակուող գրութեան մը համար պատասխանատու բռնուիլ։ «Կոչ»ին մասին Թիւրքիոյ մէջ միայն կոհակ թերթն արտայայտուեցաւ, անոր մէկ օրինակին ստացած ըլլալով Պուրկազի (Պուլկարիա) Հնչակեան Մամնաճիւղին։ Յետոյ հասան եւրոպական լրագրները, որոնք մատնաւոր կարեւորութիւն ընծայելով յատուկ խմբագրականներ էին նուիրած և այս առթիւ վերստին եւրոպական հանրային կարծիքին առջև կը դրուէր Հայաստանի ինքնալարութեան գաղափարը։



ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹԻՒՆ

Ե՞րբ պիտի սկսին հարցաքննութիւնները :

Այս հարցն է որ կուտանք միմեանց և անհամբեր ենք իմասնալու այն առեղծուածային խնդիրները, որոնք Հնչակեանութեան բոլոր ուժերն այսպէս անակնկալօրէն առաջնորդած են դէսի Ոստիկանութեան Բնդհանուր Տնօրէնութիւնը :

48 Ժամ շարունակ կը մնանք այս անստուգութեան մէջ։ Հազար ու մի տեսակ տարակոյնուր կը պաշարեն մեզ, մանաւանդ երբ կը խորհնք թէ ի՞նչ սոսկալի վիճակ պիտի ստեղծուի եթէ մեր բնակարաններն ու Կոհալի խմբագրատունը խուզարկուին։ Զանազան Մասնաճիւղերէ և ընկերներէ ստացուած բազմաթիւ անխոհեմ գրութիւններ ունինք, որոնց մէջ մանաւանդ գէնքի ու ինքնապաշտպանութեան մասին կը խօսւի հայկական միամտութեամբ։

Խիստ փափուկ է իմ գիրքա ալ, ինչու որ «Հնչակեան Կուսակցութեան Պատմութեան» համար քան տարիէ ի վեր հաւաքած նիւթերուս մէջ կը գտնուին, ի մէջ այլոց, Մակեդոնական, Արաբ, Ռուս, Վրացի և այլ դաւադրական օտարագգի կուսակցութեանց պետերուն կարգ մը գրութիւնները, ինչպէս նաև Արմենականներու, Հ. Յ. Դաշնակցութեան, Վերակազմեալներու և Հնչակեանութեան փոխ-յարաբերութեանց վերաբերեալ անանկ տօքիւմաններ, որոնք թէև զիս լոկ պատմական-իմաստասիրական տեսակէտով կը շահագրգռեն, բայց չարամիտ հարցաքննիչներու ակնոցով կը մնան ուրիշ կերպ գիտուիլ, ուրիշ մեկնութիւն վերցնել և առօք փառօք նստեցնել մեղ ամբաստանեալի նստարանին վրայ . . . : «Գող՝ սիրալ դող»։

Յաջորդ օրն ալ մինչև երեկոյ կսպասենք մեր հերթին ու կը ցաւինք որ հնարաւորութիւն չունինք ո և է կերպով լուր մը հասցնելու խմբագրատուն, գէթ կարեոր թվթերուն մէկ մասը ապահովութեան տակ առնելու և այսպէսով չարիքը կղզիացնելու համար։

Վերջապէս գիշերը վրայ կը հասնի և կսկսին մէկիկ-մէկիկ կանչել մեզ։

Բնակունի նոյն օրն արձակուած էր։ Հետզիւտէ արձակուած էին նաև Մուրատ, Տօքթ, Ճէլալ, Ճանկիւլիկան, Թումաճեան և ուրիշներ։

(*) Տես Վերածնունդի Երկունքը (ներկայ գրքին Ա. Հատորը) էջ 56։

Կէս գիշերէն քիչ յետոյ կարգը ինձ եկած էր։ Ոստիկան մը կառաջնորդէ զիս ստիկանութեան լնդհանուր տնօրէն Պէտրի պէյի առանձնասենեակը։ Ներկայ են ինքը Պէտրի պէյ և մինչև այն օրն ինձ անձանօթ մէկը, կարձահասակ պաշտօնեայ մը (քաղաքային բաժանմունքի տնօրէն Ռէշատ պէյին ըլլալը հարցաքննութեան ընթացքին մէջ յայտնուեցաւ)։

Աթոռ մը ցոյց արուեցաւ և նստելուս պէս սկսաւ հարցաքննութիւնը։

Անունս և հասցէս արձանագրուելէ յետոյ Պէտրի պէյ երկու խօսքով բացատրեց ձերբակալութեանց շարժառիթները, որոնք Յ կէտերէ կը բաղկանային, այն է՝

Ա. — Քէսութէնձէի ժողովին դաւաղրական որոշումներուն հանգէպ մեր դիրքը։

Բ. — Ներքին գործոց նախարար Թալէաթ պէյի անձին դէմ կազմակերպուած մահափորձը և.

Գ. — Մեր յարաբերութիւնները Սապահ-կիւլեան - Վարագդատափարամազ և. Ընկ. հետ։

Այս երեք կէտերուն շուրջ բանաձևուած շեշտակի հարցումներուն պատասխանեցի հետեւեալ խմաստով։

— Տաճկաստանի Հնչակեան Կազմակերպութիւնը Սահմանագրութենէն յետոյ զեկավարուած է ու կը զեկավարուի Պոլիս գումարուած Զ. Ընդհ. Պատգ. Ժողովի որոշումներով, որոնք ծանօթ են կառավարութեան և դրուած են բացարձակալէս շեկալ (օրինական) հողի վրայ։ Մեր Ծրագիրն ու կանոնագիրն ալ հաստատուած և արտօնուած են օսմ. կառավարութեան կողմէ։ Այդ որոշումները և Ծրագիրն ու կանոնագիրը պարտաւորիչ են թիւրքիոց մէջ ապրող ու գործող մէն մի Հնչակեանի։ Արդ, 7րդ Ընդհ. Պատգ. Ժողովը տակաւին գումարուած չէ։ Իսկ Քէսութէնձէի մէջ հաւաքուողները քանի մը անհատներ են եղեր, կուսակցութեան մէկ քառորդն իսկ չեն ներկայացներ և առկէ զատ նոյն իսկ այդ թերի կազմը պատգամաւորութեան օրինական հիմերէն զուրկ է։ Տաճկաստանի Հնչակեանութիւնն այդ հաւաքուողին մասնակցած չըլալով, անոր «որոշումներն» ալ ո և է արժէք չին կը մնար ունենալ։ Մենք հրապարակաւ բոլոքած ենք անոր թէ՛ կազմութեան և թէ որոշմանց գէմ։ Բողոքողներու առաջին գծին վրայ կը գտնուիմ ես, քանի որ Թէօրէնձէի ժողովը զիս արտախած է կուսակցութեան օրիան «Հնչակ»ի մէջ . . .

— Հմայեակ է Քէնտի, Ընդմիջեց Պէտրի պէյ, ձեր արտաքսման պա-

բազմաները անծանօթ չեն մեզ, ինչպէս նաև ձեզ հետ Մուլատի, Զաւքարեանի, Եղիկեանի, Օգանեանի և քանի մը ուրիշ Հնչակեաններու հալածուիլը Սապահ-Կիւլեանի փարթիին կողմէ։ Բայց դիտել կուտամթէ գուք Քէօսթէնձէի ժողովէն առաջ ալ արտաքսուած էիք կուսակցութեան կրնա՞ք այս մասին բացատրութիւն մը առաջ:



ԱԱԳՈՒՆԻ-ՍԱՊԱԹԻԵԼ ԳԵՂՈՐԳԵԱՆ
(Վերածնունդի երկունքը, էջ 35-37)

—Երբ Սապահ-Կիւլեան Պոլսոյ մէջ գործի գլուխ անցաւ, իր պաշտօնն օգտագործելով ջանաց հրապարակէն հեռացնել բոլոր մտաւորականները՝ միայնակ իշխելու մարմաջով։ Միջոցներու մէջ խարութիւն չ'կնելով աջ ու ձախ հալածեց կուսակցութեան կարող ուժերը, ամեն ձիգ ըրաւ զանոնք վարկաբեկելու, ուհացնելու և անանկ վիճակի մը հասցնելու, որ ա՛յլեւս անկարող ըլլան բողոքելու իր ծուլութեան, ապիկարութեան, խառնակչութեան եւ օրինագանցութեան դէմ։ Սապահ-Կիւլեանի հալածանքէն զերծ չ'մնաց ուեէ Հնչակեան որ, կուզէր անշեղ հետեւիլ կուսակցութեան կանոններուն ու որոշումներուն։ Զիս մանաւանդ կ'ատէր անոր համար որ կը տեսնէր թէ անձնական միջոցներով լրագիր կը հրատարակեմ և կուսակցութեան շարքերը դիտակ կը պահեմ իրենց պարտքին և իրաւունքին։ Իմ իւրաքանչիւր յաջողութիւնս նոր առիթ մը կըլլար գրգռելու Սապահ-Կիւլեանի չար նախանձն և ատելութիւնը։ Իմ և Սապահ-Կիւլեանի հակառակութիւնը նոր բան չէ, երկար տարիներէ ի վեր գոյութիւն

ունի անիկա և այս պարագան կազմակերպութեան ծանօթ ըլլալով, Տաճկաստանի Հնչակեանները զիս պաշտպանած են ամեն գնով, քաջալերած են թերթու և հրատարակութիւններս՝ անոնց մէջ տեսնելով Մջահայեցութեան և օրինականութեան գրոշմք։ Այս էր պատճառը, որ երբ Սապահ-Կիւլեան զիս ամբարտանեց թէ Դուրեան Պատրիար-



ՄՈՒՍՍ. Կիլիկիոյ գործիչներէն

քին և Հ. Յ. Դաշնակցութեան, իր թէ, համակիր ըլլալովս կը գաւաճանէի Հնչակեանութեան շահերուն և այս պատրուակով զիս նախ չեզոքացուց և յետոյ ալ արտաքսեց Հնչակեանութենէ, գրեթէ ամբողջ կուսակցութիւնը զայրացաւ Սապահ-Կիւլեանի այս ընթացքին դէմ, բողոք բարձրացուց, իմ իրաւունքներս ճանչցաւ։ Ասոր կարկառուն ապացոյցը այն եղաւ որ մինչև արտաքսուիլս շարաթն անգամ մը հրատարակուող թերթու, ընկերներու աջակցութեան շնորհիւ, սկըսաւ շաբաթը երեք անգամ ելնել և վերջապէս հիմա ալ միջոց կը սրուի ինձ կոհակի օրաթերթի վերածելու։ Այս պատճաճներէս ինքնին կը հետեւի թէ՝

Ա. — Ես Քէօսթէնձէի Ժողովի որոշումներուն համամիտ չեմ կըրնար ըլլալ, ինչպէս որ համամիտ չեն թիւրքիոյ բոլոր Հնչակեանները.

Բ. — Զիս արտաքսող Ժողովի կազմին դէմ ալ գիրքս որոշ է և անհամբեր կսպասեմ համակուսակցական ժողովին՝ նոն իմ բողոքներս ու բացատրութիւններս կուսակցութեան ներկայացնելու համար,

Գ. — Ակնարկուած խմբակին հետ ո և է յարաբերութիւն չէի կը ընար ունենալ, թէ՛ յիշեալ պատճառներով և թէ՛ մանաւանդ անոր համար որ մեր Զ. Ընդհ. Պատգ. Ժողովը բացէ ի բաց արդիւած է մեղ ամեն շփում և յարաբերութիւն արտասահմանի ո և է Հնչակեանի յետ։ Դալով Թալէաթ պէտի կեանքին դէմ կատարուելիք մահափորձի մը իմնդրոյն, վատահ եմ թէ սուտ ու անհիմն բան մը պիտի ըլլայ։ Նախ՝ այս կարգի մահափորձի մը խօսքը առաջին անգամ ըլլալով հոս է որ կը լսեմ։ Երկրորդ՝ մեր Կուսակցութիւնը սկզբունքով դէմ է քաղաքական թիուօրին։ Երրորդ՝ այս մտօք յատուկ որոշում քուէարկուածէ Զ. Ընդհ. Պատգ. Ժողովին մէջ ևս, որուն ներկայ եմ եղած սկզբէն մինչև վերջը, ու շատ լաւ կը յիշեմ որ այդ որոշումն անցած է միաձայնութեամբ։

Պէտրի պէտ ուղեց գիտալ թէ վերջին օրերը ե՞րբ և ո՞ւր տեսածէի Փարամազին հետ և թէ ի՞նչ էր մեր տեսակցութեան նպատակը։

Պատասխանեցի թէ մօտէն կը ճանչնամ Փարամազը, որուն հետ սակայն երկար ժամանակէ ի վեր բնաւ տեսակցած չէի, այն պարզ պատճառով, որ Փարամազ Պոլիս չէր գտնուեր։ Միայն քանի մը օր առաջ Ղալաթիոյ Խորհրդարանին մէջ, Ազգային Ժողովի նիստի պաշտոն, ունինդիրներուն մէջ նշմարեցի Փարամազի դէմքը։

— Ի՞նչ խօսեցաք Փարամազին հետ։

— Փարամազի հետ խօսիլ չէի կրնար, ինչու որ Ժողովական մը չկընար ունինդիրներու բաժնին մէջ դանուող մէկուն հետ խօսակցութեան բոնուիլ։ Իսկ նիստը փակուելէ յետոյ պատեհութիւն չունեցայ զինքը տեսնելու։

— Ժողովին յետոյ չ'աեմունեցա՞ք։ — Երբէ՛ք։

— Տօքթօր Պէննէի հետ ինչպէս է յարաբերութիւննիդ։

— Պաշտօնական։ Ազգային Ժողովի Հնչակեան Խմբակցութեան պատկանելով, նախապարաստական խորհրդակցութեանց պահուն կը հանդիպինք միմեանց։

— Ո՞ւր տեղի կունենան այդ խորհրդակցութիւնները։

— Յաճախ Կոհալի խմբազրատան մէջ և երբեմն ալ բուն իսկ Ղալաթիոյ Խորհրդարանին մէջ։

— Որո՞նք կը մասնակցէին այդ խորհրդակցութեանց։

— Հնչակեան Ազգ. Երեփոխաններ միայն։

— Շատ լաւ։ Կը հաճի՞ք բացատրութիւն մը տալ Սրչաւիր Սակեանի դէմ հրատարակած յօդուածներուդ մասին։

— Սրչաւիր Սակեան կոչուող պարոնք ըստ իս աննկարապիր մէկն է որ՝ «Պաղտնի ոստիկանութեան» սկզբունքով դէմ եղող Կուսակցու։

թեան մը մէջ տակաւին իր անդամակցութիւնը չ'խղած՝ գաղտնի ոստիկան կարձանագրուի և սուտ ու փուտ զրպարտութիւններով անմեղ քաղաքացիներ յաչս կառավարութեան կամկածի տակ կը ձգէ։

— Սակայն ի՞նչ բան կտիպէր ձեզ հրապարակաւ իրը մանիչ-լըրտես ներկայացնել կառավարութեան ծառայող պաշտօնեայ մը և նոյնիսկ իր պատկերը դնել ձեր թերթին մէջ, որով արգելք կը հանդիպանայիք իր պարտականութիւնը կտարելուն։

— Ներեցէք, մարդ մը չկընար միւնոյն ժամանակ թէ՛ կառավարութեան ծառայիլ և թէ կուսակցութեան մը, որուն գլխաւոր նպատակներէն մէկն ալ կառավարական պաշտօնէութեան սխալները քըննադարել և երկրին համար վկասակար հաստատութեանց ջնջումը պահանջել է։ Այդ հաստատութիւններէն մէկն ալ, ինչպէս ըսի, գաղտնի սոտիկանութիւնն է, որուն հայտը կը ժիտենք մենք։

— Սրչաւիր Սակեանի պէս պաշտօնեայ մը հրապարակաւ խայտառակելուն մէջ ի՞նչ օգուտ կը տեսնէիք, Հմայեակ' է Քինստի։

— Յնկեղծ օմանցիի և գաղափարական Հայու պարտքս կը կատարէի։

— Ուրիշ պատճառ։

— Կոհալի ուղղութիւնը մէջտեղն է։ Ես միշտ քննադատած եմ ո՛չ միայն ալիկար պետական պաշտօնեաները, այլև ազգին անարժան գործիչները, առանց գիրքին ու աստիճանին խնայելու։

— Սրդեօք բուն պատճառը այն չէ՞ որ գիտէք թէ Սրչաւիր Սակեան բարեկամն է Սալպահ-Կիւլեանի և անոր համախոհներուն։

— Հպւատացէ՛ք, պէ՛յ, որ ասիկա անակնկալ յայտնութիւն մէջ ինձ համար . . . Ասով հանդերձ կրնաք վստահ ըլլալ որ ևս կոհալի մէջ ա priori գատած չեմ ո՛ւսէ մէկը։

— Գիտէ՛ք թէ ովէ Սրչաւիր Սակեան։

— Սրչաւիր Սակեան նախ օմանցի մըն է և չարաչար կը գործածէ օմանեան կառավարութեան վստահութիւնը, նենդաւոր յերիւրանքներով մոլորեցներով իր պետերը։ Սրչաւիր Սակեան Հայ մըն է և գիտակցարար կը վկասէ իր ազգին անդամներուն, իր երեւակայական վերագրումներով զանոնք գիրազգութեան մատնելով։ Սրչաւիր Սակեան քրիստոնեայ մըն է և մէկէ աւելի կիներ առնելով, կը լքէ զանոնք, ինչ որ քրիստոնէական օրինաց դէմ է։ Սրչաւիր Սակեան մարդ մըն է, որ սակայն օրէնքով մարդուն արգիլուած զրամաշորթութեան, գողութեան, ամեն ստորնութեան կը զիջանի . . .

— Բաւական է, ընդմիջեց Պէտրի պէտ, ձեռքի շարժումով մը հրամայելով արձանագրող պաշտօնէին, որպէսպի գրածները կարգայ։

Հարցաքննութիւնն ամփոփուած էր իր ընդհանուր գիծերուն մէջ :
Մէկ-երկու անձտութիւններ մատնանշեցի, զորս սրբագրեցին և,
ընկալեալ սովորութիւններու համաձայն, ստորագրել տալով, Պէտրի
պէյ զանդանարեց և ներս մտնող ոստիկանին հրաժայեց տա-
նիւ դիս :

Վերադարձանք մեր նախկին արգելարանը՝

Շատ չ'անցած, վերստին կանչուեցայ, այս անգամ ներքնայարկի քօմիսէրութեան սենեալը, ուր բնակարանիս հասցէն առին և յայտաբարեցին թէ կրնամ (Կինիլ: Ինձմէ առնուած իրեղէնները վերադարձուցին կնքուած վիճակին մէջ և գիշերանց վերադարձայ Ենի-Գարու, բնակարանս, ուր կինս գ ոայ խորին մտատանջութեան մէջ, ինչու որ նոյն թաղը բնակող Մկրտիչ Բնակունի օր մը առաջ արձակուած էր և իմ վար դրուիլը յուզում պատճառած էր:

Նոյն գիշերը և հետզետէ արձակուած էին նաև Զաքարեան, Արծրունի, Լեռն Բալասաննեան, Ստեփան Դանիէլեան, Զէյթունցեան,
Սագո և ալլօ:

Ահոնք որ չարձակուեցան, զրկուեցան Պատկրազմական Ատեանի
բանալը:

ԴՐԱՄՈՒՄՆԵՐ ԵՒ ԶԱՆՔԵՐ

Մինչ մէկ կողմէն. կալանաւորներու և գուրսէն հրաւիրուղ ընկերուներու հարցաքննութիւնները կը շարունակուէին Պատերազմական Առաջանի առջեւ, միւս կողմէ՝ Ազգ. Պատրիարքարան, Կուսակցութեան կեդրոնական վարիչ Մարտինը և Կոնհայի Խմբազրութիւնը աղջու դիմումներ կը կատարէին՝ դատավարութիւնը փութացնելու և բանտարկեալներն արձակելու համար։ Այս առթիւ մասնաւոր յիշատակութեան արժանի են Տ. Զաւէն Ս. Պատրիարքին կորովի ձեռնարկները, քանից անձամբ կամ թագրիրավ դիմոց Ներքին գործոց և դատական նախարարութեանց և Պալմոյ կեդրոնի հրամանատարութեան։ Հայ մէպուներէն վարդգէս, Պարսամեան և Հալածեան նոյնպէս աշխատեցան այս ուղղութեամբ։

Աղա թուրքա խոստումներ կը լլային միշտ, հաւաստիացումներ կը

տրուէին, հրահանդներ ու հրամաններ կը տեղային և սակայն... ապարդիւն :

Ամենէն որոշ պատասխանը սա էր թէ կառավարութիւնը ինքն ալ կը փափաքի օր առաջ վերջ մը տալ գործին, բայց խնդրին բնոյթը բազմակողմանի քննութիւն և երկար ժամանակ կը պահանջէր:

Գործը ընդարձակ էր և կնճոտ. թարգմանչի պակասն ալ որոշ դեր կը խաղաք: Պատ. Ատեանի Հարացննիչ Մարմնոյն սեղանին վրայ կը դանուէին ահազին տօփիկեր (նամակ, հեռազիր, շրջաբերական, գիրք, թերթեր), որոնք հմուտ և մէկէ աւելի թարգմանիչներու կը կարօտէին: Միակ թարգմանիչը կրթական Տեսուչ Սիւրէյա պէյն էր, որ իր պարագայ ժամերուն միայն կրնար թարգմանութեամբ զբաղիլ: Բացի այդ, թարգմանուելիքնիւթերը խրթին, տեսական թիրմիններով խղճողուած էին և շատ բան անհասկնալի:

Նոյն բանը կրնայ ըստովիլ նուև Հարցաքննիչ Մարմնի նախագահ Հիւսէին Հիւսնի և հարցաքննիչ Ռիզա և Հայտար պէյերու մտաւոր կարողութեան մասին։ Այս պարզ գինուորականները բնաւ հասկացողութիւն չունէին սօսիալդմի, ընկերային յեղափոխութեան, կուսակցական իրաւակարգի, պրօպականաի և ակիտացիայի, պետական ոճերու (բէժիմ) ևայլնի մասին։ Խեղձերը փորձանքն էին ընկած։ Երեւակալոցէք թերուս հարիւրապետ մը, որ թուրքերէնէ տարրեր ու է լեզուէ բան՝ «հասկնար», և այդ մարդը պիտի հարցաքննէր, օրինակ, Փարամազը՝ միջազդայնականութեան, դասակարգային պայքարի, ընկերութեան փոխ-յարաբերութեանց, անձանոթ վարդապետութեանց շուրջ։ Շատ անգամ անանկ կատակերգական երեսյթներ կը պարզուէին և այնպիսի փափուկ կացութիւն կ'ստեղծուէր, որ հարցաքննիչը կը տիպուէր չեղիլ պարագաներուն լրջութենէն և... ինդալ ու խնդացնել մեզ ևս, որովհետեւ մեր պարզած «թէօրի» ները մարդուն գանկին մէջ չէին կընար տեղաւորուիլ։ Ուստի կ'անձրէիր, և կամ «պունտան վազ կ'իշելիմ»։ Ըսելով, կը գծէր հարցարանը, կամ «Հիմա գնացէք, ու առաջնորդ կը մտածենք այս մասին» կը վճռէր։

Ամիսներով գացինք-եկանք և սակայն շատ մը թօնափ խնդիրներ մնացին մթութեան մէջ։ Բունիոկ Նախադահը յաճախ կը գանգառէմ։

— Աման էքինսիմ, եօյլ պիր իշ աչըլնըլ պաշըլըզա, եօյլ պիր պի-
ղայկ ոգտունուզ պիզի թի, իշինսկն ակ կիսկի յըգաճաղըլըզը պիլեմիցուզ . .
Եահու, սիզին պաշխա պիր տիշինիզ եօֆ մու . . .

Օր մը հարկ եղաւ «Referendum»ի մասին բացառութիւն. կէս ժամ խօսեր եմ ժողովրդական նախաքուէի մասին և կարելի չէ եղեւ

հասկցնել թէ այդ բառին մէջ թուրք կառավարութեան դէմ զաւելու իմաստ չկայ։ Ստիլուեցանք գիմել Պատերազմական Ատեանի նախագահ Նաֆըզ պէյին, որը — զարդացած մարդ — քան քան խնդալով ապահովցուց թէ անվաս մէթօտի մը մասին է խօսքը։

— Այդ պարագային դուք հարցաքննեցէք մեղ, տէր նախագահ, ըսի, որպէսզի սա անվերջ խնդիրը վերջ մը գտնէ։

Նաֆըզ պէյ քմծիծաղով պատասխանեց։

— Ուրախ չէ՞ք ո՞ւ մէր զապիթները տրամադրած ենք, ձեր դադարաները անոնց սորվեցնելու համար։ Գացէք, յարմարեցէք, բան մը վար վեր։ վեա չունի...։

Եւ այսպէս ամիսները կ'անցնէին, բանտարկեալները վարը, զբնատանին մէջ կը տառապէին; և վերը պէտք կը լար դասախոսութիւններ ընել։ Դրսի կարեւոր ընկերներն ալ միշտ կը կանչուէին և երկար բարակ կը հարցաքննուէին։

«Վայ ի՞կ ժաղա, որոյ բազաւորդ մանուկ հ»։

ՄԱՏՆԻՉԻՆ ՄԱՀԱՓՈՐՁԸ

1915 Յունվար 29ին, Վարդանանցի հինգչարթի օրը, Դալաթիոյ եկեղեցւոյն մէջ պիտի քարոզէր Կէտիկ-Պաշայի քարոզիչ Տ. Օհան Վրդ։ Կարապետեան և Կոմիտաս վարդապետ ալ պիտի երգէր։ Նախորդ իրիկունէ կը վճունք կնոջս և Բնակունիին հետ ներկայ ըլլաւ այդ հանգէսին։

Գիշերը ձամը 11ը քառորդ անցած, դրան զանգը կը հնչէ անոռվոր ուժգնութեամբ։ Ներս կը մանեն Կէտիկ Փաշայի միթար Օհնիկ էֆ։ Առլանեան, թաղին պահապանը և Յ գաղտնի ոստիկաններ, որոնք կը հրամային իսկոյն հագուիլ և հետեւիլ իրենց։ Կ'ուղեմ պատճառն իմանալ։

— Զերբակալուած ես, կ'ըլլայ պատասխանը։

Կնոջս հրամեշտ կուտամ և կը հետեւիմ ոստիկաններուն, որոնք Ոստիկանութեան Տնօրէնութիւնը կը տանին զիս և կ'արգելափակին նեղիկ խուցի մը մէջ։ Ժամեր յետոյ կը հանուիմ Թէշատ պէյի առջև, որ զիս կը հարցաքննէ։ Բոլոր հարցումները Արամ Աչըքաշեանի շուրջ կը դառնան, անոր հետ ինչ յարաբերութիւն և իր մասին ինչ կարծիք ունենալս կը հարցնէ։

Կը պատասխանիմ թէ շատ մաերիմ ենք, ամէն օր կը տեսակցինք,

թերթիս վարչական պաշտօնեան է և շատ բարի, մաքուր ու ազնիւ նկարագրի տէր մէկն է Աչըքաշեան։

Հարցաքննութիւնն ձերբակալութեանս պատճառը չ'հասկցուիր, բայց կը կուհեմ որ Թէշատ պէյ անսովոր լրջութիւն մը ցոյց կուտայ։

— Հմայեակ էֆէնոտի, միվուժ արևոր (ձերբակալուած էք), ըսաւ և հրամայեց ոստիկանին որ զիս «Ախրէփէրիիման» տանի։ Ոստիկանը վրաս գլուխս խուզարկելէ, և ունեցածներս առնելէ յետոյ զիս առաջնորդեց արգելաբանը, ուր կը միամ 48 ժամ, առանց բան մը կուհել կրնալու։

Ուրբաթ կէս օրին կը լսեմ մեր անձնուէր և սիրելի ընկերուհի Օր. Նունիկ Տէր-Ղեւոնդեանի և կնոջս ձայնը, վերին աստիճանի յուզուած շեշտերով։ Քօմիսէրէն կը պահանջեն ուր գտնուիլս իմացընել։ Քօմիսէրը բրտօրէն կը պատասխանէ թէ չի գիտեր ուր ըլլալս։ Աղմուկն երթալով կ'աւելնայ և վերջապէս կը լսեմ Քօմիսէրին ցասկոտ հրամանը։

— Ոստիկաններ՝, այս հանըմները դուրս հանեցէ՛ք։

Քիչ յետոյ լուսթիւն տիրեց։ Ասոր վրայ զիս փոխադրեցին ուրիշ սրան մը, ուր կը տեսնեմ բազմաթիւ եւրոպացիներ, շատ մը ջոյն, թուրք, Գնչու կալանաւորներ։ Շաբաթներէ ի վեր հոդ կ'սպասեն այդ խեղճերը, առանց հարցաքննութեան։

Այդ գիշերն ալ հոդ կանցնեմ, անպատճելի աղտերու և սոսկալի ժխորներու մէջ։

Շաբաթ, կէս օրէ հտք, կը կանչուիմ Թէշատ պէյի մօտ, որը երկար քարակ հարցաքննութեան մը կ'ենթարկէ զիս։ Այդ առթիւ, առաջին անգամ ըլլալով, կիմանամ թէ Յունվար 28ի իրիկունը, Բերայի մէջ մահափորձ է կատարուեր Սրբաւիր Սահակեանի դէմ և թէ ատրճանակի երկու գնդակով զարնուեր է։ Կը զարմանամ, երբ կը յայտնուի թէ մահափորձին մասնակից է նաեւ... Աչըքաշեան։ Խորին վրդովմունքով կը բողոքեմ այդ վերազրումին դէմ և կը պնդեմ թէ Աչըքաշեան չ'կրնար մասնակից ըլլալ։ Ոգի ի բոխն կը պաշտպանեմ ամենասիրեցեալ ընկերս, կը վստահացնեմ թէ սիրով պիտի կրեմ անոր պատիժը, եթէ մազի չափ յանցանք գտնուի անոր վրայ։

Թէշատ պէյ հարցաքննութիւնը առաջ տանելով համոզում կը գոյացնէ որ իսկապէս մինչեւ այդ բոպէին անտեղեակ էի մահափորձէն։ Արդէն դէպքը պատահելէն հազիւ կէս ժամ յետոյ ձերբակալուեր էի տանս մէջ զիշերազեստով։

Վրայէս առնուած թղթերն ու դմելիս ինձ վերադարձնելով

յայտնեց ինձ թէ ազատ եմ, կրնամ մեկնիլ։ Յորեկուան ժամը 3ին տուն կը վերադառնամ և հոն կ'իմանամ որ Աչքպաշեան և ուրիշներ ալ ձերբակալուած են եղեր, միշտ իմ ձերբակալուած միջոցիս։ Իսկ Մուրատ, ձանկիւլեան, Զաքարեան, Արծրունի, Թումաճեան և ուրիշ բնկերներ, առանց բանտարկուելու, լոկ հարցաքննութեամբ մը արձակուած էին։ Կը փութամ անոնց բոլ և կուգեց լուսարանուիլ։ Այս՝,



ՀԱՅԻ ՅԱԿՈԲ և որդին Ա.ՅԱ.ՅԷԼ, ԽՈՇՈՐԵԱՆ
(«Վերածնունդի երկունքը», էջ 24)

մահափորձը տեղի է ունեցեր, բայց թէ ինչպէս և որո՞ւ կողմէ՝ կը մնայ անյայտ։

Շաբաթ իրիկուն Օր. Նունիկ Տէր-Ղեւմնդեան իր անդուզական բարեկամութեան նորագոյն ապացոյցը կուտայ, զիս և կինս իրենց տունը հրաւիրելով և հատընտիր հրաւիրեալներու ընկերութեան մէջ Բարեկենդանի զուարթ ժամանցով մը կրած յուղումներս մոռցնել ջանալով։ Բայց կրնայինք ուրախանալ, երբ մեր անբաժան ու պաշտելի ընկերը, Աչքպաշեան, մէջերնիս չունէինք։



ԿՐԿԻՆ ԿԸ ԶԵՐԲԱԿԱԼՈՒԻՒՄ

Զորս օր շարունակ հակար զուռ կ'ինանք, Աչքպաշեանը զուրս րերելու նպատակով։ Ամէն փորձ անօպուտ։ Գոնէ տեսնել կ'ուզենք։ — Անկարելի է տեսակցիլ Աչքպաշեանի հետ, կը պատասխանուի ամէն կողմէ։

Փետրուար 5ին, ոստիկան մը, Պատերազմական Ատեհանի Հարցաքննիչ Մալմոյն կոչնազրով կը ներկայանայ ինձ և կը խնդրէ ան-



3472 - 202
ՔՅԵ - 90)



ԺԵՆ. ՍԱԿՐԱՏ ԽԱՆ ԳԵԼՈՅԵԱՆՑ
(Հնչակեան զործիչ, Պարսկաստան)

ՅԱԿՈԲ ԲԱՐԵԶԱՆԵԱՆ
(Հրապարակեր-Դարձիչ, ԱՄԵՐԻԿԱ)

միջապէս հետեւիլ իրեն։ Հարցաքննիչ Բիզա պէյ կը հարցնէ ինձ թէ ո՞ւր է Աչքպաշեան։

Կը պատասխանեմ թէ ոստիկանութեան բանուն է։

— Պատճառ։

— Բերայի մէջ դէպէ մը պատահեր է և Աչքպաշեան, անշուշտ թիւրիմացութեամբ, կասկածի տակ ընկած է։

Թէպի կախողան

2



Հոս ալ հանգամանօրէն կը պարզեմ Աչըքաղաքանի նկարագիրը , և կը վատահացնեմ թէ այդ մարդը ո և է ապօրէն գործի մասնակցիւ չի կրնար :

— Հրանդ անունով մէկը կը ձանչնաք : = Ո՛չ :

— Գարեգինը : = Գողիկեան մը կը ձանչնամ , որ հոս չէ :

— Եզատ էք մէկնելու , կ'ըսէ հարցաքննութենէն բան մը չ'հարցաքննութենէն բան մը չ'հարցացած , կը հեռանում Պատերազմական Ատեանէն :

Նոյն օրը Զաքմաքճրլար , խանի մը մէջ , ընկերաջ մը կը հանդիպիմ և անոր հետ երկարօրէն կը խօսինք Արշաւիրի դէպքին , Աչըքաղաքանի ձերբակալութեան և յարակից ինդիբներուն շուրջ :

Երեկոյեան սստիկանութիւնը վերստին ձերբակալեց զիս և քանի մը ժամ խցարգելութեան ենթարկելէ յետոյ , զիս տարին թէշատ Պէյին մօտ :

Կը հարցաքննուխմ նորէն : Այս անգամ թէշատ պէյ կը յայտնէ թէ Արշաւիրի մահափորձէն 4-5 օր առաջ Աչըքաղաքան զգուշացուցած է զիս և խորհուրդ տուած որ վատանգաւոր թղթերս ու գէնքերս պահեմ :

Սոսկալի՛ բան , և ո՞ւրիշ կրնար թէշատ պէյ զիտնալ այս պարագան . . .

Յայտնութիւնն անմեկնելի մնաց : Բայց վճարկանապէս ժխտեցի : — Ատանկ նախազգուշութիւն մը եղած չէ ինձ :

Հոս թէշատ պէյ բառ առ բառ կը պատմէ ինձ այն խօսակցութիւնը , զոր ունեցած էի նոյն օրը Զաքմաքճրլարի խանին մէջ . . . Հասկցուեցաւ , մատնամէշտած էի առօք վիառօք :

— Ատափկաննե՛ր , խուզարկութիւն կատարեցէք , կը հրամայէ թէշատ պէյ , և զիս կը զրկէ սստիկանութեան բանուր , որտեղ կը հանդիպիմ քանի մը բանստարկեանիրու . — յոյն օդելքանառ մը , վրացի ժան Պէճանօֆ , Զուիցերիացի Մ. Էմիլ , Ֆրէք Ստեփան , տէրվիշ Թահոսին Պալք (վհուկ մը որ աշխարհիս չորս կողմը պտտած է) , Ամերիկահազարական հայ մը և Փարեզին անունով հիւանդկախ երիտասարդ մը , որուն համար ըսուեցաւ թէ «Կնոջական» խնդրով մը բոնուած է :

ԴԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԱՏԵԱՆ

1915 Փետրվար 7ին , շաբաթ երեկոյ , սստիկան մը՝ Տերևատիր Մերժեց Քոմանչանը լրինա» մակազրութեամբ տոսիէ մը ձեռքը բոնած , բանտին դուն առջեւ կը պառայ . — Փալուլը Հմաշեակ Արաևեանց , Ա-

րարիւրի Արամ Աջրաշեան , Գարամիսարը Գարեզին Պողոսեան , Արարիւրի Հրանդ Եկաւեան :

Պահակ սստիկանը զիս և Գարեզինը զուրս հանեց , Աչըքաղաչեան և ուրիշ անձանօթ զինուորական երիտասարդ մը (Հրանդ Եկաւեան) զուրսը կսպասեն :

— Հայէ՛ Տիվանը Հարպա , հրամայեց Քօմիսէրը և խումբ մը սստիկաններ մեզ շրջատակելով կը տանին Պատերազմական Ատեան :

Փողոցներուն մէջ բազմաթիւ ծանօթ անցորդներու կը հանդիպէնք , որոնք ապշահար կը հետեւին մեր թափորին , ջանալով տեղեկութիւն մը կորզել : Կ'անցնինք :

Փամը Յ. ՅՕՒն կը հանինք Պատերազմական Ատեանի բանտին անօրէնութեան յարկաբաժինը , որ չորս սենեակ մը կը դնէն , մինչեւ որ թղթածրաբը կեղրոնի Հրամատարութեան մակազրութեան ենթարկուի :

Աչըքաղաչեան , Եկաւեան և Գարեզին զարմանք կը յայտնէն , որ զործացին հետ ո և է կապ չունենալովս հանդերձ զիս ալ կցած են իրենց : Կեանքիս մէջ առաջին անգամ կը տեսմէի Հրանդ Եկաւեանը , իսկ Գարեզինը երկօրեայ բանտարկութեանս միջոցին միայն անսածէի , այն ալ առանց զիտնալու թէ Արշաւիրի մահափորձին հետ կապ ունէր : Եկաւեան և Գարեզին երկարօրէն հարցաքննուած էին , բայց իմ մասին բնաւ հարցում ուղղուած չէր իրենց : Աչըքաղաչեանին հարցուցած էին թէ ես ալ մասնակի՞ց էի «գործին» , որուն ժխտական պատասխան էր տուած , միայն ձնչումի ներքեւ յայտնած է եղեր թէ զիս նախազդուշացուցած է : Կէս ժոմու չափ սպասեցինք : Աչըքաղաչեան խորապէս ցաւ կզգար , որ բոլորվին անտեղի կերպով կը բանտարկին զիս :

— Բնկե՛ր Արամեանց — ըսաւ Աչըքաղաչեան , — վստահ եղիք որ Արշաւիրի զէմ Կոհակի մէջ Հրամատակած յօդուածներուդ համար կը բանտարկուին , պարզապէս այդ շանը «խարը շինելու» համար : Տիկին Արամեանցին կերպով մը լուր զրկէ որ Յարութիւն էֆ . Մոստիչեանին բարեխօսութիւնը խնդրէ . զիտեմ որ կը սիրէ քեզ և ջանք չ'ինայեր , սպահովաբար պիտի աղատիս կարձ ժամանակէն :

Բանտին անօրէնը զուռը բացաւ և .

— Թղթերնիկ եկաւ , ըսաւ , հո՞ս եկէք : Եւ զառնալով տիրահրուչակ Ֆենիկի օնպաշիխն , հրամայեց . — Բանտ աա՛ր ասոնք , ոս ծերը (Աչըքաղաչեան) և սա հիւանդը (Գարեզին) ՄԵԾ ԳՕՎԱԽԵԾ զիր , իսկ միւս երկուքը ԻՆԾԱՍԹԻ ձգէ . երկուքն ալ երիտասարդ են , կը զիս մանան . . .

Ֆէհմի անհանդրութելի լուսանքներու տարափ մը տեղացուց մեր գլխոն և ձեռքի բանալիներու տրցակով հանդիպած տեղերուս իջեցնելով, ցրտաշունչ սանդուխներէն վար վազցուց:

Հոդ չէր, շատ գորաւոր պատճառներ պիտի ունենայինք մոռնալու այդ հարուածները:

«Յերեւին արեգական կորնչին աստեղք»...

Աչքապաշեանն ու Գարեգինը ընդարձակ և լուսառատ սրահ մոցուց, որուն դուն առջև ցցուած էր պահակ զինուորը՝ սուխնն հրացանին ծայրն անցուցած:

— Եթէ այսէ Պատերազմական Ատեանին բանտը, կը խորհէի ինքնիրենս, անտանելի տեղ մը չէ:

Վայրկեան մը յետոյ, սակայն, երր աքացիի հարուածներով մեզ մոցուց կրկնակի փականքներով կղպուած վանդակագոնէ մը և անկէ ալ... ահաւոր ինշաարը, համոզուեցայ որ փութկոտ եմ գանուեր վճռիս մէջ:

— Օլա՛, երեմիա՛, իշրէ օրէլլնա իիի միւշրէրի, ըսաւ հրէշը և դաները շոթայելով մեկնեցաւ:

Ի Ն Շ Ա Ա Թ

Անօք, անլոյս, խոնաւ ու ցած՝ չորս հառ քառակուսի խցիկներէ և արաւաշնոցէ մը կը բաղկանայ ինշաար կոչուող մարդկային խամրոցը, որ կլիփացած դիրք մը ունի Պատերազմական Ատեանի տիրահրոչակ հաստատութեան ներքնայարկի հիւսիս-արեւելեան անկինը:

Ժամը 8 էր, երբ մտանք հոն: 20ի մօտ բանտարկեալներ դիմաւորեցին մեղ:

Հաղորդակցութիւնն ազատ ըլլալով, 4 խուցերուն բնակիչներն ալ հաւաքուեցան մեր մտած խուցը, ուր շարժելու տեղ չէր մնար այլս: Հոն են Փարամազ, Ծուրէն Կարապիտեան, Պողոս Պօղոսեան, Օննիկ Եղիազարեան, Ամասիացի Գառնիկ և ընկերը: Անծանօթ դէմքեր ալ կային, զորս հետզհետէ ներկայացուց Փարամազ. ասոնք էին Յակոբ Պասմանեան, Թովմաս Թովմասեան, Երեմիա Մանանեան, Մուրատ Զաքարեան, Գարբիէլ Քէշիշեան, Արմենակ Համբարձումեան, և Աբրահամ Ստեփանեան:

Հայերու թիւն ինձով և Հրանդով 15ի կը համնէր: կը ներկայացնեն ինձ մահուան գատապարտուած յոյն քահանայ մը, Սամսոնի գիւ-

կերէն և նոյն գիւղին յոյն միխարը, նոյնակէս մահապարտ: Ասոնք իրենց զիւղին մէջ բանի զետեղուելիք Մակեղոնացի իսլամ գաղթականներուն զիմազրած և ոստիկանութիւնն հետ բաղկալով, սպանութիւններ ալ զործուած էին: Քահանան ինքը քանի մը ոստիկաններ սպանած էր: Բերուած էին Պոլիս և Պատ: Ատեանի կողմէ դատուելով մահուան դատապարտուած: Ամիսներէ իվեր կապաէին վճռին հաստատութեան, Կայս: Իրատէով: Յանդուգն կղերը անվրդով համակերպած էր ճակատապրին:

— Վրէժս լուծած եմ - կըսէր յաճախ, - մեռնիմ ալ հողս չէ. աղջսող միայ:

Արար Եաշար աւազակութեան պատճառով բանտարկուած էր և շատ գոհն էր իր վիճակէն: Դուրսն ատկէ աւելի հանգիստ չէր կրնար ապրիլ, մահաւանդ որ Ինշաարի մէջ մարդիկ զինուոր ալ չեն ըլլար: Ասկէ աւելի ի՞նչ կուղին...

Ուշագրութիւնս գրաւեց չիք հագուած փաթառցաւոր հօճա մը, որ մէկ կողմք քաշուած փիլիսօփայօրէն կը խոկար:

Ըուրէն Կարապիտեան կենսագրական գծեր հաղորդեց այդ հօճային կիանքէն.

— 150 անդամ ձերբակալուած էր իր կեանքին մէջ, միշտ անբարոյական արարքներու մէջ բռնուելով: Գրպանին մէջ կը պահէր մահարամն նկարագրութիւնն իր խայտառակ «արշաւանքներուն ու յաղթանակներուն» ամենալպրիչ ու պիգալի ոնով պամռուած և շատ մը դէպքեր ալ սառերագծուած: Հրէշ մըն էր, անօրինակ խենէշ մը, ուրուն կիրքը սեռի և հասակի մէջ խտիր չէր զրած երբէք: Միշտ յաջողած է ազատել օձիքն «արդարութեան» ձանկէն, չնորհիւ իր մեծ հարստութեան:

Յայնուեցաւ որ հօճան Եւրոպա ու Ամերիկա ալ այցելած է մէկէ աւելի անդամներ, միշտ «բերան փոխի» համար: Սահուն կը խօսէր եւրոպական մէկ-երկու լեզուներ. քիչ մըն ալ գրոց-բրոց էր. ունէր բանաստեղծութիւններու շարք մը, անշուշտ իր մասնադիտութեան շուրջ: Մանօթ էր ընկերային բոլոր հոսանքներուն և կը պնդէր թէ քանի մը տեսակ՝ զաղափարական ձանչցուած կուսակցութիւններու կեանքն ու միզբունքներն ուստիմասիրելով հասած էր այն եղանակացութեան թէ աշխարհի վրայ ամենքը հանոյի մը կը հետապնդեն, իրենց «ԵՍ»ին չուրջը կը յածին և, գրեթէ միշտ ու մեն տեղ, միջոցները կարգաբանան նպատակով:

— Ես ալ իմ հաճոյքս ունիմ - կեզրակացնէր - և զայն կը դոհա-

ցնեմ ինչ կերպով և երբ որ ուզեմ, ես ոչ ճշնաւորներուն պէս աւպուշ եմ և ոչ ալ յեղափախականներուդ պէս՝ իւնթ։ Ամենքն աւելի նիչչի փիլսոփայութեանը կը հաւնիմ, բայց իմ առանձնայատուկ ըմբռնումով . . . երէկ զիս զատեցին վերի կեղծաւորները և 7 տարի բանտ վճռեցին։ 7 օր չանցած գուրս պիտի ելնեմ և կեղրուական բանտին անօրէնն ալ իմ կուսակցութեանս մէջ պիտի առնեմ . . . Այս պէս է եղած միշտ։

Վառ երեւակայութեամբ և զօրեղ արամաբանութեամբ օժտուած այս մարդը կրնար ցրերով զրադեցնել իր ունկնդիրներն, առանց ձանձրուակու, պայմանաւ որ իր «սկզբունքներուն» չ'զգչէին։

1—2 Թուրքեր ալ կային, իրը իթիլաֆական կամ, որ նոյնն էր, իբր հակաբիթթինատական ամբաստանուելով։ Վճռին կը սպասէին։

Այս ներկայացումներէն յետոյ ընկերներ ունեցած կերպութեամբ կը հրամցնեն մեղ, քանի մը պատառ կանոնք, առանց ախորժակ ունենալու, լոկ ընկերներու թախանձնուքին տեղի տալով։ Ալս կամ փոփուինք մեր ցաւին շուրջ և փոխադարձարար կը լուսաբանուինք։

Հնչակեան բանարկեալներ կզգան իրենց սպասող վիճակին լըրջութիւնը, բայց կը հաւատան թէ մօս օրէն Տարտանէլի առջև պիտի վճռուի թիւրքիոյ ճակատադիրը, Սարայ Պուրնուի տաջև խոնուեիք եւրապական զրահաւորներ 5 վայրկեանէն պիտի ընկե տան այն բոլորը, ինչ որ հինգ գարէն պիտի չգործադրուէր, եթէ Պոլսոյ աշտարակներուն վրայ շարունակէր ծածանիլ Մասիկը . . .

Մինչեւ կէս գիշեր անձնատուր կը լլամանք մեր խոներուն, կանդրադառնանք կուսակցութեան սապնապալի վիճակին, կը պարզենք երեւոյթներն իրենց խորութեան մէջ և կստիպուինք խոստովանիլ թէ արտասահմանի քանի մը գործիչներուն անհեռատեսութեան երեսէն 28 տարուան կուսակցութիւն մը խորխորատ կերթայ։ Աղէտը կատարեալ է. անկէ խուսափելու համար միջոցներ կը պակսին . . .

Օրուան յուզումները հանգիստ կը հրամային, մինչդեռ ցաւին մեծութիւնը թոյլ չ'տար խորհիլ հանգիստի մասին։ Կը շարունակենք մեր խորհրդածութիւնները և հածութեամբ պիտի ուղէինք լուսցնել, եթէ հերթապահ կարտիանին դաժան սաստը չ'զգացնէր թէ պիտիք եր մարիլ լոյսը (օդային կադի տկար կտուց մը)։ Ժամը 10էն յետոյ արթուն մնալու իրաւունք չ'կաց եղեր. զինուորական խստամքեր տիւիթլինը կը տիրէ բանտին մէջ, պէտք կը լլայ ակամայ համակերպիլ։

Անկողին չո՞նինք, ընականաբար, յարդակից խշեակ մը կը տրա-

մագրուի, բանտակից ընկերներ վերարկուներ կուտան մեղ և կը պառկինք, չարտունակելով ընդհատուած խօսակցութիւնը։

Արդէն անհնար է քնանալ, որովհետեւ լուն և սոսկալի մակարոյծները լէցէններով կը խուժէին մեր վրայ։ Նախկին բանտարկեալներ ժամանակի բնիթացքից մէջ ընսկեցած են՝ հանգիստ կը քնանան, հետքնեալէ կը մեկնին միւսներն ալ իրենց խուցերը։ Ես և Փարամազդես երկար կը հաղորդենք միմեանց մեր տեղեկութիւններն ու ապաւորութիւնները։

Մեղի հսկող պահակներն երկու ժամը անգամ մը պայմանագրական ձեւակերպութիւններով իրարու կը փոխանցեն հսկողութեան պաշտօնը, խուցերուն զոները բանալով, բանտարկեալներն համրելով և անիմաստ հրահանգներ ահօգալով։

Առաւտեան գէմ 1—2 ժամ կը մրափենք։

ՊԱԳԱԼ ԳԱՓՈՒ

Փետրվար 7ին, երկուշարթի երեկոյ, զիս փոխադրեցին Պաքաւ Գարու կոչուող բաժանմունքը, ուր բազմաթիւ ոճրազործներ ու մահապարաներ բանտարկուած էին։ Սնոնցմէ ումանք ծանր շղթաներ կը կրէին։ Միւս բանտարկեալներէն կղզիցած կը թխմնն դիս գարշահուութեամբ ու ազակութեամբ լի խուցի մը մէջ։ Մտորեկրեայ սոսկալի վնտան մ'էր այս խուցը՝ զուրկ լրյուէ ու ողէ, աներեակայելի խորշմը, ուր մէկ մարդ հազիւ կը սեղմաւի։ Դուռը վրաս գոցուեցաւ ու ահազին փականք մը ձգուեցաւ վրան։ Դուրսը միշտ կարտիան կոստաէր, յատկապէս ինձ հսկելու պաշտօնով։ Փոխազրող բանտապետը բարձրածայն պատուէր առաւ պատուէր առաւ պահակին ամեն հաղորդակցութենէ զրկել զիս, թոյլ չառալ որ ո և է սուրեկաց ներս տրուի կամզուրս հանուի. «Նոյն թոյլ թուրքերէն լրազիր կարդալու իրաւունք չունի։ Միայն արտաքնակ թոյլ թուրքերէն լրազիր կարդալու իրաւունք չունի։ Այսչափ»։ Եւ հասցէիս անլուր հանոյութիւններու տարափ մը տեղացնելով մեկնեցաւ բանտապետը։

Պաքաւ Գարուի մէկ ուրիշ խուցին մէջ ալ Պարեկինը բերած բանտարկած էին, որով Արշաւիրի գործին համար բանտառ չորս ալ զատ զատ կարգելափակուէինք։

Փետրուարի սասափլ ցրակերուն պէտք կը լլայ թիւթե վերարկուուիր անկողին ծառայեցնել, այդ ցեխուու տանչարանին մէջ, ուր ձընչող մինուլուր ալ աւելի կը շեշտէ ձմրան խստութիւնը։

Վիճակիս դառնութիւնը կստիպէ զիս ծխախոտով ժամանակ անցնել, հակառակ որ չորս ու կէս տարիէ իվեր ծխելէ հրաժարած էի:
— «Ծխախոտը գէշ ընկերէ մը աղէկէ է», ըստ Ան, կը մտածէի,
փորձենք այս առածին ուժը: Եւ զուոր կը թխկթխկացնեմ: Պահակը



Գրիգոր Եղիկելյն
(Հրապարակագիր—Գործիչ, Կովկաս)



Մշեր ՄԱՆՈՒԿԵԼՅՆ
(Կալեցինի ՀԱՀԱԿԵԱՆ ահաբեկիչը)

ձայն կուտայ: Կը խնդրեմ որ գրամովս սուփ մը ծխախոտ դնէ՛ինձ:
Մարզը անորոշ բաներ մը կը մըթմթայ և կը վերսկսի համաշափ քայլերով երթեւեկել, քթին տակէն երգելով գուեհիկ սիրերդ մը: Իրեն յաջորդող պահակը՝ բանտարկեալներու սիրելինի, որուն բարեկառութիւնը յետոյ յայտնուեցաւ, - իր ծխախոտէն կուտայ ինձ քանի մը սիկարցու և կը խոստանայ հերթը լմնալուն զրկել ինձ ծխախոտ, թուղթ և լուցի: 10 զրուշ՝ կը սահեցնեմ ձեռքը:

2 ժամ յետոյ կատարեց իր խոստումը, հաց մը և քիչ մը պանիր աւելցնելով ծրաբին մէջ:
Ժամը 9-11 հոկտեմբերի կարտիանը կը յայտարարէ թէ բնական ոլէտքս

հոգալու եմ, որովհետեւ ժամը ինն ու կէսէն յետոյ ամեն շարժում պիտի գաղրի, ամեն բանտարկեալ պարտաւոր է քնանալ: Անկողին չունենալս և սաստիկ մսիլս պատճառ բռնելով այդ կանոնն յարգել անհնար ըլլալը կառարկեմ, բայց դաժան զինուորը ուսու թոթուելով կը բաւականայ:

Խուցիս մէկ անկիւնը կծկատ, կանդրադառնամ վիճակիս, այսքան խստութեան պատճառները կը փնտուեմ ու չեմ կընար միտքս հանդարակեցնել: Կը ծխեմ շարունակ, կաշխատիմ ծուխին քուլաներուն հետ փարասել տանջող, մրկող մտածումներս: Հաղար փառք կուտամ ինչամթի մէջ անցուցած երկու օրերուս, ուր գոնչ մարդկանց ընկերակցութիւնը կը վայելէ բանուարկեալը: Հոն ո՛չ միայն խոնուած մարդկանց շունչը, այլև կառալարութեան տրամադրանց կրակարանը ողը կը բարեխառնէ ու տանելի կընծայէ: Հոս ոչ այս կայ և ոչ այն:

Ամսոյս 12ին միայն կինս կը յաջողի անկողին և կերակուր բերել և ընդունիլ տալ: Թշուառ կինը ի զուրովը ու կոծովի կ'աղերսէ վայրկեան մը գոնչ տեսալցելու արտօնել: Բացարձակապէս արգիլուածէր: Եւ յուսակտուր կը մեկնի, Պատրիարքարանի և ընկերներու դոներն ափ առնելու որոշմամբ:

Անկողինս բերին, իսկ կերակուրները... խղձի մտօք մէջերնին բաժնելէ յետոյ քիչ մը բան ալ ինձ բաժին հաներ էին, չմոռնալով ձեռքէս ստորագրութիւն առնել թէ բերուածները բոլորն ալ ստացած էի:

Կը զրեմ: «Տիկին Վարդուհի Արամեանց, ինչ որ բերին՝ ասիր: Քառորդ մը պախչիշ կառնէ կարտիանը և թուրքերէն գրուած այս երկտողիկը կնոջս կը տանի:

ԱՐԲԱՍՏԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

Օրերը կանցնէին, առանց լոյս մը սիսելու միտքս լլկող անստուգութեան վրայ:

Վերջապէս Փետրուար 17ին կարտիաններու տասնապեաը, Քիւրտ կօմէր, խուցիս գուսը բանալով հրամայեց հագուիլ և պատրաստ գրանուիլ Հարցաքննիչ Ատեանին ներկայանալու:

Ժամ մը վերջը ուրիշ տասնապետ մը խաւարչտին ներքնաշխարհն գուրս հանեց զիս և առաջնորդեց վեր, ուր հարցաքննիչ Ռիզա

պէյ, իներկայութեան նախագահին և ուրիշ սպայի մը, կաղմեց հետեւել արձանագրութիւնը:

— Ի՞նչ նպատակի գործածուեցան նոր Աշխարհ թերթին հասցէով Ամերիկայէն ձեզի զրկուած գումարները:

Զարմացայ այս հարցումին վրայ, որովհետեւ նոր Աշխարհի միջոցաւ բնաւ զրամ ստացած չէի: Սյս պարագան բացարեցի, բայց հարցաքննիչը քանիցս պնդեց թէ բանաը գանուող Հնչակեան բանարկեալներ կը հաստատեն այս բանը և նոյնիսկ նամակներ կան Առեւանի տօսիէին էջ:

Պահանջեցի մէջտեղ հմել ակնարկուած փաստերը: Ծիգա պէյ նախ կարդաց Ռուբէն Կարտապետեանի և Տօքթ. Պէննէի հարցաքննութիւնները, ուր անոնք լը խոստովանէին թէ բանուած նամակներուն մէջ յիշուած գումարները Արամեանին կը վերաբերէին և խոկոյն յանձնուած էին իրեն: Սարագրութեանց հայեցայ, արդարե Պէննէի և Ռուբէնի ստորագրութիւններն էին:

— Հիմա ինչ կ'ըսէք այս յայնութեան, հարցուց Ծիգա պէյ չետակի աչքերուս մէջ նայելով:

Խսկոյն կունեցի ինդիւր: Նոր Աշխարհի խմբագրութեան հասցէին դրկուած դրամները մեքնավար Միհրան Արամեանին ըլլալու էին, որը Ամերիկայէն եկած Հնչակեան մ'էր:

— Այց դրամներն ինձ ուղղուած չեն եղեր, պատասխանեցի վճռական շեշտով. իմ մականունն Արամեանց է և ինձ ուղղուած ամեն բան կոտացուի իմ անձնական թերթիու Կոնակի հասցէով, որ ծանոթ է ամենուն:

— Ետաւ լւա, յարեց Ծիգա պէյ, հիմա զանք ուրիշ ինպրի մը, ձեր կողմէ ո՞վ նշանակեցիք պատղամաւոր Քէօսթէննէի ժողովին:

— Մեր մէջ անհամաներ պատղամաւոր չեն նշանակեր, այլ Մասնագիւղերն են որ կրնարեն զանոնք:

— Օննիկ Եղիազարեանը կը ձանչնա՞ք:

— Կը ձանչնամ, Կոնակի բաժանորդներէն է:

— Ինչո՞ւ թողլ տուած չէք որ Օննիկ Քէօսթէննէ երթայ և ոտիւպած էք որ անոր փոխարէն ոմն Ազամ Համբարձումեան պատղամաւոր ըլլայ:

— Խնդրոյն մէջ սխալ հասկացողութիւն կայ: Լուսաբանեմ երկու խոսքով: Օննիկ Եղիազարեան կեսարիոյ մէջ ուսուցութիւն կը նէր, տեղոյն Մասնագիւղը զի՞՞քն իրը պատղամաւոր Պոլիս զրկած էր, անկէ ալ լնդէ, Պատղ, Ժողովին երթալու համար: Պոլսոյ Ժողովը

երբ վերջացաւ, զալոցները բացուելու շրջանը վրայ կը համաէր, որով այլեւ չէր կրնար միւս ժողովին ալ երթալ: Եւ որպէսզի ձայնը չը կորսուի, ժողովաեղիին մէջ բնակող ընկերոջ մը փոխանցել հարկ տեսաւ. բայց Քէօսթէննէի մէջ մէկը չէր ճանչնար: Դիմեց իմ խորհուրդիս և ես Քէօսթէննէի բաժանորդներէս ամեննէն հինը, յիշեալ Ազամը իրը թեկնածու ներկայացուցի, թէն Ազամն անձնապէս ոչ տեսած էի և ոչ այ կը ճանչնայի ժօմէն: Ահա այս պարագաներուն ներքի տեղի ունեցաւ ձայնի փոխանցումը: Սյս խնդրոյն մէջ ո՞չ Օննիկ Եղիազարեան յանցանք մը կամ պատասխանատուութիւն ունի և ոչ ալ ես:

— Երրորդ ամբաստանութիւն մ'ալ կը ճանրանայ ձեր վրայ, Արշակի էֆ. Սահակեանի մահափորձին չուրջ: Աչքապաշեան դէպքէն ասած ձեղ նախազգուշացուցած է եղեր, յայտնելով թէ կարեւոր զէպք մը տեղի պիտի ունենայ, հետեւարար վտանգաւոր գրութիւններ եայլն պահելու է: Սյս մասին լուսաբանուիլ կուզենք:

— Բացարձակապէս սխալ է, մանաւանդ որ Աչքապաշեան ասրիներէ իվեր ինձմէ անբաժան ապրած և իմ բոլոր գործերուս անդեմակ ըլլալով, զիտէր որ ես վտանգաւոր գրութիւն չունէի ու հետեւարար զիս նախազգուշացնելու ալ պէտք չունէր:

Հարցաքննութիւնը վերջացած էր: Պահակի մը հետ կը վերադարձուիմ Պաքալ Գարուի զնտանը, ուր այժմ խոհզածութեան բաւական նիւթ ունիմ: Նոյնիսկ վայրկիան մը կուրախանած որ առանձին եմ և ոչ ոք կը խանդարէ զիս խորասուզուիլ խնդրոյն էութեան մէջ:

Անստուգութիւնը փարասուծ էր: Հիմա զիտէր թէ ինչ անբաժանութիւններու տակ կը գտնուիմ, հետեւարար կարելի կը լույս հանգամանորէն ուսումնասիրել զանոնք: Երբ հիւանդաթեան կը ծանօթանաւ աւելի զիւրաւ կրնաս խորհիւ անոր գարմանին վրայ:

Զիս վար տանոտ պահակն ալ ուրիշ ուրախութեամբ մը կը լեցնէր հոդիս, աւետելով թէ հարցաքննութիւնս կատարուած ըլլալով, տեսակցութեան թոյլաւութիւն պիտի ըլլար ու թերեւ զնտանէն ալ հանձին ու չնորհքով անդ մը գնէին, միւս ընկերներուս քով: Մէջիտիկ մը կուտամ կարտիանին, այս բարի լուրին համար և կաշխատիմ տեղեւ կութիւն մը կորպել Աչքապաշեանի վիճակին մասին:

— Ունին կ'իմանաս - պատասխանեց, - քիչ առած Աչքապաշեանի գտնուած Մեծ Գուցն էր, կրնայ բաներ մը հաղորդել, հիմա քու զնտանիդ հերթապահննէ:

Արդարեւ անժոռանալի մ, կապատէր գուանս առջեւ, զիս տեսնելով

ժպտաց և «Անցած ըլլայ» ըսելով աւելցուց թէ այլես խստութիւնը կը վերնայ, քանի որ հարցաքննութեան ելայ: Նոյն օրը Աչըքպաշեան, Հրանդ և Գարեգին ալ հարցաքննուած էին:

Զնտանիս ներսէն շուկով կը խօսակցինք Ռ. հետ: Կը խստաշնայ շոտակար ըլլալ, հաղորդակցութեան միջոց մը հանդիսանալով բանտակիցներու միջև:

Ռ. թէւ անուս ու խեղճ երիտասարդ մ'է, բայց բնազդարար կը զայրանայ շրջապատի անիրաւութեանց գէմ: Փարամաղ յաշողած է ներչնչել այս գէջուկին մէջ բաներ մը, զոր ինքն անկարող է մեկնել, բայց կզգայ որ մեղի պէսներ արժանի չեն այն տանջանքներուն, որուն կ'ենթարկուինք ամեն օր իր աչքին առջև:

— Ա՛խ, կազէթաձի (այսպէս կանուանէին զիս), — կըսէր յաճախ, — եթէ կարենայի բան մը արժել, սիրով պիտի փափաքէի այդ արժէքով գնել ձեր աղատութիւնը... Ափո՞ս, սակայն, ստրուկ կամակատար մ'եմ, պարզ զինուոր մը և մածերուս հրամաններուն ենթակայ կամայ ակամայ... Դուք խելացի մարդիկ էք, ինձ ճամբայ ցցուցէք և ես պիտի ծառայեմ ձեղ, հոգ չէ եթէ քիչ մ'ալ սուղինսափի ինձ...

Հարցաքննութենէս երեք օր վերջը Ռ. իր հերթին, մօտեցաւ դունս փոքրիկ բացուածքին և մեղմիւ անունս արտասանեց:

Ականջ դրան մօտեցնելով, հասկցուցի թէ կը լսեմ:

— Առ սա թուղթին կոորն, ըսաւ յուզուած ձայնով, կարդա՛ և իսկոյն վառէ... Այլապէս երկուքս ալ կորած ենք:

Խաւաքարտէ ծխատուիի մը կափարիչին վրայ մատիտով դրուած քանի մը տողերով Աչըքպաշեան կիմացնէր ինձ թէ վրկուած էի, որովհետեւ հարցաքննութեան միջոցին հաստատած էր, թէ բոնադառութեան տակ թելադրած էին և ինք տանջանքին չդիմանալով ստորագրած էր այն խօսքերուն ներքե, որոնցմով զիս նախազգուշացուցած ըլլալը կը յայտնէր:

Խաւաքարտն այրեցի և երկառով մը իմացուցի թէ ստացած էի սոմսը: Այնուհետեւ յաճախ կը դրէինք միմեանց:

ԱՐՄՁԻՆ ՏԵՍԱԿՑՈՒԹԻՒՆ

Երկուշաբթի և հինգշաբթի օրերը տեսակցութեան օրեր էին. բանտարկեալներու աղջականներն այդ երկու օրերը բանտին անօրէ-

նութեան գիմելով կրնային իրենց բանտարկեալը վեր կանչել և քանի մը վայրկեան տեսակցիլ, պաշտօնէի մը հսկողութեան ներքեւ ու թուրքերէն լեզուով որոշ խօսելու պայմանով:

Հարցաքննութենէս շաբաթի մը յետոյ, այն է Փետրվար 23ին, երկուշաբթի կէսօրին մօտ, հերթապահ կարտիանը յայտնապէս յուզուած աւետեց ինձ տեսակցութեան իրաւունքը ստացուած ըլլալը և աւելցուցած թէ կին մը և երիտասարդ մը վերը կարգի կը սպասեն, ինձ հետ տեսակցելու համար:

Կը գդուարանայի հաւատալ, ինչու որ յաճախ լսած էի այդ խօսքերը և սակայն տեսակցութեան իրաւունքը զացուած էր ինձ, մինչդեռ կիմանայի որ միւս բանտարկեալները ամեն երկուշաբթի և հինգշաբթի կօգտուէին այդ թոյլատուութենէն:

Քիչ յետոյ ուրիշ կարտիան մը հասաւ և խնդրեց որ հին փոխնորդ, պնակ և տուն երթալիք ամեն բան առնելով հետևիմ իրեն, իսկոյն ծրաբս կը շինեմ և Պաքալ Գաբու - Քարանթինա - Կարտիան Գօվուշի շրջանն ընելով վեր կը բարձրանանք:

Կինս և ընկեր Սուրբն Աչըքպաշեան անօրէնին սենեակն ինձ կը սպասէին:

Էօմէր Զավուշի հսկողութեան ներքե կը աեմնութինք կնոջս հետ: Կերպով մը կը հասկնէ ինձ թէ Պատրիարքը, Մոստիչնան և Սուին էֆէնախներ կաշխատին ինձ համար, թէ ոգ լնելու աեղի չ'կար և շուտով պիտի կրնայի արձակուիլ ևայլ: Էօմէր կընդմիջէ և վերջ կուտայ մեր խօսակցութեան: Յ Վայրկեան տեւած էր: Յուզմամբ հըրաժեշտ կուտանք միմեանց և ես կառաջնորդուիմ զնտանս:

ՄԱԼԵԻ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ

Պաքալ Պաբուի բանտարկեալներէն յոյն երիտասարդ մը Մարտ 7ին յանկարծաման եղաւ: Բժշկական քննութեամբ քօլքրայէ մեռած ըլլալը հաստատուեցաւ և հրամայուեցաւ քարանթինայի ենթարկել գովուշները: Եւ որովհետեւ ես ու Փարեզինը «Էօրփի»ի բանտարկեալներէն էինք, տօրէնութիւնն ստիպուեցաւ մեղ տեղափուել: Ուստի Մարտ 10ին ես և Գարեգին փոխադրուեցանք Մեծ Գօվուշը, ուր կը դանուէին Հնչակեաններէն Աչըքպաշեան, Տօքթ. Պէնսէ, Բանուոր, Գառնիկ Պօյաճեան, Գեղամ Վանիկեան, Մկրտիչ Երեցեան և Ամրատ Գըլըճեան: Ուրիշ քանի մը հայեր ալ կային զանազան ամբաստանու-

թիւններով բանտարկուած : Երէնսգիւզի զարքին Սրչակ անունով երիտասարդ մը , Վահան Թոշիկիան , Վահան Սոլան , Լևոն Ախմենեան և ուրիշներ , կային և բազմաթիւ Յոյն , Թուրք , Պարսկի և Հրեայ բանտարկեալներ : Միայն այդ գովուշին մէջ բանտարկուողներուն թիւը հարփորի կը համեց :

Ընկերներ իսկոյն շրջապատեցին զիս և մտերմական զուարթի խօսակցութեամբ ճաշեցինք միատին : Նոր բանտառ ընդարձակ և լուսառատ սրան մըն էր , նոյնիսկ պարտէզ մը տնէր , ուր կը հանուէին երբեմն բանտարկալները , 1-2 ժամ , ոգ ասնելու : Իւրաքանչիւր բանտարկեալի երկաթէ մահճակալ մը և յարդալից խշտեակ մը կը տրամադրուէր և մասնաւոր խնամք կը տարուէր մաքրութեան :

Այստեղի միակ անգատակենութիւնը տարապարհակ (անկարիա) աշխատանքն էր , որուն կենթարկուէին բանտարկեալները , հակառակ պարագային կստիպուէին փրկանք վճարել օրական 5-10 զրուչ :

Մէծ Գովուշին վերանոկիչը (Մէյտաննի) ընկեր Գառնիկ Պօյաճեանն էր որ իր պաշտօնը չարաչար զարծածելով՝ սեղի կուտար ընդհանուր զգողութեան և լուղոքներու : Կանոնաւոր դրամ կը շահէր և գրեթէ չէր հետաքրքրուեր չքաւոր բանտակիցներով : Ընկերներ յաճախ բանավէճի կը բանուէին Գառնիկին հետ , երեսին տալով իր չարաշահութիւնները :

Պօղոս Պօղոսեան ալ հոս փախազրուած էր ինչառաթէն և իսկոյն ընդհանութիւնն հակալութիւնն հրաւիրած էր իր վրայ , ինչու որ որկրամոլ , անմաքուր և չափ էր ու եկող գացող բանտարկեալէն բան մը փրզնել կաշխատէր : Օտարազգիներ յաճախ կը հեղնէին կուտակցութիւնը , որ առանկ ընկածներն իրր պատգամաւոր զրկած էր թէութէնձէ . . .

Ամօթահար կը միայինք և կաշխատէինք բանի մը կարօտ չձգել զինք , որպէսզի օտարներուն չդիմէ , բայց օգուտ չէր ընէր :

Աչքապահան ընդհանուր համալրանք կը վայելէր , Հայ թէ օտար ամենքը կը յարգէին զինքը և միշտ իր խորհուրդներուն կը զիմէին :

Տօքթ . Պէտնէ չոայլ կունք մը ունէր և զիշեր ցորեկ կատակով ու վիճարանութեամբ կանցնէր երէցեանի և Գառնիկի հետ :

Բանուոր Գովուշին սրճապեան էր և առանձնաշնորհեալ զիրք մը ունէր , նոյնիսկ յաճախ առանց սոտիկանի կրնար գուրս երթալ զալ , վահիկ , լրջախոն պատանին , շարունակ կը քնանար և միայն ճաշի ու վիճարանութեանց մասնակցելու համար կերնէր մահճակալին վրայէն :

Աչքապահանի և իմ կերակուրը միշտ տունէն կուզար , կինո և

Սուրէնը կը բերէին : Երկուքս միասին կալրէինք , միասին կը պառկէինք և անկարիային ալ ազատելու համար իրը պարտականութիւն յանձն առինք օրը բանի մը անգամ երթալ կարտիաններու զօլուչը և մաքրել :

Միւվիւրիկանիլի՛ր , ազադակին վրայ ևս և Աչքապահանի երկար ձողերու ծայրն անցուած աւելները , երկրագործի բահին պէս , ուսիրնիս առած կը հետեւինք հերթապահն կարտիանին , որը աջ ու ձախ հրամանները կը տեղար մեր զլիսուն , որպէսուի զինուորներուն աղտոտ մահճակալները աղուոր կարգի ձգենք , գետինն ու նրբանցքն աւլինք , պնակներն ու դդալները լուանք , կօշիկներուն ցեխիրը քերենք . . .

Եւ այս աշխատանքը , այս նուասացուելը ամեն օր քանի մը ժամ կը տեէր ու ստիպուած էինք լոիկ-միջիկի կատարել . . . շահող մարակին դանութիւնը նուազ ձաշակելու համար :

Կոկի-Շէնիրցի կիրակոս ծօրթուեան անունով երիտասարդ մը երեմն խորին վրզովմամբ կը բազոքէր մեղի եղած այս անարգանքին համար և լոնգեր մը ճարիլով աւելները կը խէքը ձեռքէս , մեր փոխարէն կատարելով «անկարիա»ն , ազգասէր ուղար մըն էր , հոգւով սրաով կուզէր մեղմացնել մեր վիճակը և անձնութիւնն արտայայտելու համար միշտ ասիթներ կատեղձէր : Ինք կեղծ վիսիբայով վակօն մը պարանք աեղափսիսած միջոցին բանուած ու Պատերազմական Ատեան դրկուած էր : Խվերջոյ , կարծեմ , երկու տարուան բանտարկութեան զատապարտուեցաւ ու դրկուեցաւ Մէհաէրհանէի բանուք :

Ամեն պարագայի տակ Մէծ Գովուշի կէտանքէս զո՞ն էի , զո՞ն սիշրէնիներու ընկերակցութիւնը կը վայելէի , զո՞ն է Աչքապահանի կողըին կապըէի :

Միշտ կը յիշէի խեղճ յոյն երիտասարդը , որ իր մահուամբ Պաքաւ գերեզմաններ հանած էր զիս :



ՃՐՃԱՆԱԿԵՆ ԴՈՒՐՍ

ՎԱՀԱՆ ՔԵԶԵՍԵՍԵՆ . — Նոյն միջոցներուն ձերբակալուելով Պատ Առեան բերուած էր Վահան Քէհեայիան : 1872ին Եղեսիոյ մէջ ծնած և եր պատանիկութիւնէն իվեր չնշակեան զրոշին զինուորագրուած , ձեր-

բակալուելով մահուան դատապարտուած և ապա մահավճիռը ցկեանս աքսորի վերածուելով Սփրիկեան Տրիպոլիս քչուած և վերջապէս Սահմանադրութիւնէն յետոյ Պոլիս եկած էր : Վեհոզի, պարկեշտ, անձնուէր և գործունեայ երիտասարդ մէկը թէհեայեան : Զօրակոչէն յետոյ կարդ մը պղնձագործներու հետ զրուեցաւ Զէյթուն-Պուրնի պետական գործարանը : Հայերու դէմ սկսած հալածանքի միջոցին Վահան Թէհեայեան դրաբարտուեցաւ իրը գործարանին մէջ «պոմպա» շնորհով դաւազրական ձեռնարկ մը պատրաստող : Ու այս ամբաստանութեամբ դրկուեցաւ Պատերազմական Ատեան : Հոն կարծ ժամանակ մը բանտարկուելէ յետոյ դաստիեցաւ և իր անպարտութիւնն հաստատելով, ազատ արձակուեցաւ :



ՎԱՀԱՆ ԹԷՀԵԱՅԵԱՆ

ՎԱՀԱՆ ԹՕՇԻԿԵԱՆ և ՎԱՀԱՆ ՍՄԼԱՆ .— 1915 իւնիուս 18ին , կը ձերբակալուի վահան Թօշիկեան , իրը քաղաքուան յանցաւոր :

Ուստիկանատան մէջ իրեն ցոյց կուտան տպեալ այցաքարտը , պահարանի մը մէջ զրուած և Փարիզի Շէրլիֆ փաշայի հասցէն զրուած վրան : Այցաքարտին վրայ , Թօշիկեանի վերը կեղծելով , զրուած է եղեր հետեւեալլ . «L'homme est venu. J'ai causé avec lui. L'affaire est en bonne voie.» (Եկաւ մարդը^(*)) . տեսնուեցայ հետը . գործը լաւ ձամբու մէջ է) : Արդարև քարտը իրենն էր , բայց ուկէ կերպով ձեռք բերուած և թշնամութեան համար այդ տողերը մակագրուած էին :

Կալանաւորը բանտէ բանտ կը քշեն և վերջապէս կը դրկեն Պատերազմական Ատեան , ուր բանտարկուած մնաց 59 օր :

Զաւէն Պատրիարք , Ուկան էֆ . Մարտիկեան և ազդեցիկ բարեկամներ կորովի միջամտութիւններով աշխատեցան հաստատել Թօշի-

(*) Թաւէաթ Պէյի սպաննութեան ակնարկելով :

կեանի անմեղութիւնը , ինչ որ ապացուցուեցաւ և տեղեկատուն - Վահան Սոլան - ալ Պատերազմական Ատեանի բանաը բերուեցաւ :

Երկուքն ալ մեր գտնուած Մեծ Գօվուշը բանտարկուած էին , Պարեգինի խուցին մէջ : Հաղորդակցութեան դիւրութիւններ ստեղծելով՝ պէտք եղած քաջալերութիւնը կը ներշնչէինք Թօշիկեանին , որուն առողջական վիճակը բնաւ թոյլատու չէր բանտի գժնդակ պայմաններուն :

Ի վերջոյ երկու Վահաններն ալ ազատ ձգուեցան : Թօշիկեան կենանի վկան եղաւ մեր բանտային կեանքին ու տուայտանքներուն :



ՎԱՀԱՆ ԹՈՇԻԿԵԱՆ



ԹէՇԻԿԵ

Օր մը , երբ իր յուշիկները լոյս աշխարհ իյնան , պիտի կրնան որոշ դաղափար տալ կարդ մը իրողութեանց մասին , որոնք շահեկան ըլլալու են քանի մը անսակէտներով ...

ԹէՇԻԿԵ ԵՒ ՅՈՎՈԿԻՄԵԱՆ .— 1915 Ապրիլ 7/20ին , երբ ուրախութեամբ ձամբաւ կը ձգէինք մեր բանտակցիներէն Գառնիկ Պօյաձնանը (Ցեւ Վերածնունդի Երկումբը , էջ 63-64) և տաղ յոյսի նշոյլ մը ձառագայթէր մեր սրտերուն մէջ , յանշարծ ԹէՇԻԿԵ և տպարանատէր Յովակիմեան մեր բանտը մացուցին :

Խոկոյն շրջապատեցինք նորեկները , որնոյց տուած բացատրութիւններէն կը յայտնուէր թէ էմսափական չարաշահութեան մը զո՞ն եղած էին :

ԹէՇԻԿԵ իր այդ տարուան «Տարեցոյց»ին մէջ զետեղած երկու գրութիւնները , կանխամտածութեամբ , Մամլոյ Տնօրէնութեան դրկուած որինակներուն մէջէն հանած է եղեր : Բան մը , որ կընար վրիպիլ քըննիչներուն ուշադրութենէն , եթէ ... ձեռքի տակէ չ'մատնանշուէր պատկանեալ իշխանութեան :

Պատերազմական Առևտնութ գատած էր հեղինակն ու տպագրիչը և դատապարտած 25 ական սոկի առողջանքի և մէջմէկ տարի բանտարկութեան։ Յետ գատավարութեան առժամարար մեր քով բանտարկեցին Թէոդիկն ու Ծնկերը, յաջորդ օրն իսկ կեղրոնական բանտ զրկուելու համար։

Մել հետ ընթրելէ յետոյ թէոդիկ իր չէնցող խառնուրդով մոռ-
ցընել տուաւ մեր տառապանքները : Փոխադարձաբար կը խրախուսէինք
զիբար , հաստատ համոզմամբ թէ պատերազմի անիւը շուտով պիտի
մտնի նոր շաւզի մը մէջ , ըստ որում Ատեաններու վճիռներն իրենց
ոյժը և նշանակութիւնը պիտի կորսնցնեն : Եատ չ'անցած Պասթիլլ
պիտի կործանէր հիմնայտակ և 1915ի ամառը պիտի անցունէինք եր-
ջանիկ ու շղթայազերծ . . .

Յաջորդ օրն, ահա, այս տրամադրութեամբ հրաժեշտ տուալ մեզ
թէողիկ իր ընկերոջ հետ, քանի մ'օրէն զրական ասպարէզին մէջ զի-
րար ողջունելու քաղցր երագներով:

— Հմայեա'կ, կըսէր Թէոդիկ մեկնած պահուն, եղած ասպնջականութիւնն անմոռանալի պիտի մնայ և այս մէկ օրուան տեսածներս ու զգացածներս հանգամանօրէն պիտի նօթեմ «Տարեգույց»իս համար :

Թէոդիկի խորաթափանց հայեացքը կրցած էր թափանցել մեր վիճակին ու ընթացքին խորերը, անիկայ մըջոց և հսարաւորութիւն ունեցաւ զիտելու դէմքերն ու զէպքերը իրենց էութեան մէջ։ Հետեւ աբար և այսօր ի վիճակի է զգալու և արտայայտելու ա'յն, ինչ որ անկարող ու անընդունակ են ընելու հրապարակի ասպեաները . . .

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Պատերազմական Առեւնի բանտը գտնուող բոլոր Հնչակեանները
մանրակրկիտ հարցաքննութեան ենթարկուեցան՝ ամբաստանեալ «Հայկ»
մը երեւան հանելու համար :

Ոուրէն կարապետեան ձերքակալուած միջոցին, խուզարկութեամբ ձեռք անցուած թղթերուն մէջ գտնուած էին երըու անցագիրներ, մէկը Ամերիկեան քաղաքացի վահան Պօյանեան անուամբ (իր իսկական անուն - մականունն էր), իսկ միւսը՝ Հայի Մինասեան, Տաճկահպատակ, առնուած Պոլսէն-և Քէոսթէննէկի մէջ վիզի եղած։ Ոուրէն նախնական հարցաքննութեան պահուն ուրացած էր այս անունով ծանօթ մը ունենալը։ Միւս հարցաքննութիւններէն ոմանք ալ հակասական պատասխաններ տուած էին։ Ես ու Աչքապաշեան ալ երկու անգամ

Հարցաքննութեղանք այս առթիւ և տրուած հարցումներուն ի պատասխան յայտնեցինք թէ այդ անունով մէկը չենք ճանչնար :

Վերջին հարցաքննութեանս միջոցին թիգա պէյ կը պնտէր թէ
ոչ միայն կը ձանցնամ խնդրոյ առարկայ Հայկը, այլ նոյնիսկ անոր հետ
միենոյն տան մէջ բնակած եմ՝ Սալպահ - Կիւլեանի, Մուրատի և ու-
րիշ Հնչակեաններու. հետ: Այս բանն հերքելու համար ստիպուեցայ
կէտիկ - Փաշա (Նէվիյէ 20), Շիշի, Սամաթիա և Եէնի Գարու բնա-
կած տուներս ցոյց տալ:

Հարցաքննիք Ատեմանը, սակայն, չէր ուզեր՝ զոհանալ այս բացա-
տրութիւններով և կը պահանջէր բանտարկեալ Հնչակեաններէն ան-
պատճառ իմացնել Հայկի տեղը: Դրսէն ալ այս առթիւ կանչուող և
հարցաքննուողներ եղեր էին:

Բիզու պէջ Աջբայաշեանին աղ յացեած էր թէ զիտ Հայկին տեղը, ինչու որ Դում-Գարուի Պատրիարքանի եկեղեցին (իմա Մայր Եկեղեցոց) բահանաներին մին, որ մօսիկ շիման մէջ էր Աստիլանուրեան Տեղեկուրեան հետ և որ յանախ կը հրատիրուի եղեւ ոստիլանուրեան կողմէ՝ կրօնական պարտականուրիւններ կատարելու, — այդ բահանան ինչը յացեած է թէ բանական Հնայիկեաններին շատեր, ինչը այլոց Աջբայաշեան և Արամեանց, մօսկն կը ճանանան երեք Հայկեր, երեքն աղ Հնայիկեան։

Ասոր վրայ չատ նեղեցին մեղ, մահաւանդ թուրէն կարապետեանը,
Աջքապաշեանը, զիս և Փարամազլ: Թուրէն կարապետեան ի վերջոց
ստիպուած էր խոսառվանիլ, թէ իրօք Հայկ Մինասիս մը գոյութիւն
ունէր, որ իր գրասենեակին մէջ պաշտօնեայ էր և անոր անցագործ
անցած էր Ռումանիս, առետրական նպատակով և որուն ուր գըտ-
նուիր էր կրնար գիտնայ:

բանտէն ելնելէս յետոյ ալ մէկէ աւելի անդամներ Պատերազմա-
կան Ս.ահան կանչուեցայ և Հայկ Մինասեանի, Հայկ Պէկեանի և եր-
րորդ Հայկի մը մասին հարցաքննուեցայ: Այս անգամ հարցավենիչն ինձ
ալ յայտնեց Մայր Եկեղեցւոյ բանանյին ցուցենութենքը, յարեղով թէ նոյն
բանանյին խոսնվանութեամբ եւ այդ երեք Հայկերն ալ կը ճանշնամ ե-
ղեր, աննցմէն երկուինքն անխկին թեալարանն ալ, Կէտիկ Փաշայի միջ, զի-
տեմ եղեր եւալին: Սպառնացին նոյնիսկ կրկին բանտարկել զիս, եթէ
իրողութիւնը չ'խոստովանիմ: Սակայն ամեն չանք ապարդիւն անցաւ
և օժիքնս ձգեցին:

Մինաւորաբար Հայկ Մինասեանի շուրջ կը ծանրանային ճարդա-
քննութիւնները։

Այս խնդրոյն մէջ յիշեալ քահանային խաղացած զերը շատ տրուր էր և կրնար ծանր հետեւութիւններ ունենալ, եթէ կանխտու բանտակից-

ընկերներ զիրար նախաղղուշացուցած և միմիանց հաղորդած չըլայինք
այն պատասխանները, զորս առած էինք հարցաքննիչին:

Դատավարութեան ընթացքին ալ մասնաւոր ջանքեր եղան լու-
սաբաններու այս առեղծուածը և դարձեալ արդիակը մը ձեռք չ'ըե-
րուեցաւ:

Անշուշտ այս պարագան հետաքրքրական էջ մը կը կազմէ մեր Սև
Օրերու պատմութեան մէջ և օր մը կարելի սիմի ըլլայ վերցնել վա-
րագոյրին ծայրը, անոր ետև թաղնուած սեահողի սևազլուին երեան
հանելու և իր խակական գոյնովը հասարակութեան ծանօթացնելու հա-
մար: Ու այդ օրը շատ հեռու ըլլալու չ:

«Չի՞ ինչ ծածուկ որ ոչ յայտնեցի և գաղտնի որ ոչ ծանիցի...»:

ԴԱՐՁԵԱԼ ԻՆՇԱԱՅ

Այսպէս կ'անցնէին օրերն ու շաբաթները և Պատ. Ատեանը չըր
հետաքրքրուեր մեղմով: Շատ անգամ հաւաքարար կամ անհատաբար
աղերսագիր կուտայինք նախագահութեան, խնդրելով որ մեր դատա-
վարութիւնը փութացուցուի: Եւ, ոչ խակ կը պատասխանէին :

Այցելութեան եկաղներ կը զգացնէին թէ զուրսը մասնաւոր հալա-
ծանք մը կար Հայոց գէմ և թէ Պատրիարքը խորհուրդ կուտար նոյն-
իսկ որ, եթէ հնար է, երկար ժամանակ մնանք բանալին մէջ, քանի
որ ոչ կրնար գուշակել թէ զուրսը ինչ վիճակ կուպասէ մեզ:

Կը զայրանայինք այս տրամաբանութեան գէմ և կը մեղագրէինք
զրաբի ընկերներն ու ազգային իշխանութիւնը, որ պէտք եղած կորո-
վուի չէին գործեր մեր ազատութեան համար: Կեանքը հետզհետէ ան-
հանդուրժելի կը դառնար. հոգեմաշ ազատումը կոպանէր մեր համբե-
րութիւնն ու առողջութիւնը:

Ահա այս վիճակին մէջ էինք, երբ Պանտրմայէն խումբ մը Յոյներ
և Հայ մը բերին: Հայը Կոհակի բաժանսրգներէն էր և երբ զիս տե-
սաւ, իր ընկերներուն ներկայացուց և խնլրեց որ թէյ մը առնեմ: Այս
առթիւ իրենց ձերբակալութեան պարագաներուն ծանօթանալով,
երբ դատավարութեան կերպերուն վրայ կը խօսակցէինք, բարի
ծաղիկ բանտակեցներէս մին ձեռքի տակէ լուր կուտայ բանտին
տնօրէնութեան թէ Արամեանց նորեկ պանտրմացիներուն շուտով
արձակուիլը կուսելով, անոնց միջոցով գուրսը ձեռնարկներ ընել
պիտի տայ, բանտի խօսիքիներն ազատելու համար...

Այս ժուռնալին վրայ, առանց ստուգելու, առանց ո' և է քննու-

թեան, նոյն օրն իսկ (Մարտ 20, Աւագ Ռուբաթ) զիս փոխադրեցին
ինշաթի ածխանոցը, առանձինն, փականքի ու ամենախիստ հսկո-
ղութեան ներքեւ, ամէն հաղորդակցութենէ զրկելով, օրական քանի
մանգամ ալ մարդկօրէն ամհանդուրժելի խաչտանգումներու ենթար-
կելով: Այնպէս որ միսայ Պաքալ Գաբուփ զնամնին մէջ անցուցած
արհաւրալից օրերս վնասուել: Այդ տարուան Զատիկս ահա այս պայ-
մաններուն մէջ տօնեցի, անէ՛ծք տեղալով ու ձակատազրիս ու այս
դժբաղդութեան զրդապատճառներուն...»

Ինշաթի բանտարկեաները ողի ի բոլին աշխատեցան այս բացա-
ռիկ պատիմէն փրկելու զիս: Տնօրէնը կատաղութեամբ մերժած էր ա-
մեն միջնորդութիւն, մինչև որ Մեռելոցի երկուշաբթի օրը այցելու-
թեան եկող կինս հաղար լացով ու պաղատանքով յաջողած էր մեղմել
անօրէնին վրէժինդրութիւնը և զիս վերստին փոխադրել տալ Մեծիօվուշ:
Ահ, այդ ԶՈՒՄ ՕՐԵՌԻ, անոնք պիտի չըմուցուին մինչև կեան-
քիս վերջին բուլէն...

ԶԱՐԱԳՈՒՇԱԿ ՆՇԱՆԵՐ

Պուլոյ կելբանական վարիչ Մարմինը և բարեկամներ զուրսը ա-
մեն ջանք կը թափէին բանտարկեալ ընկերներու զատավարութիւնն ա-
րագացնելու և մեր վիճակն ըստ կարելոյն բարուոքելու համար:

Ի մէջ այլոց նիւթական օժանդակութիւն ալ կը լլար, այս նպատա-
կու մասնաւոր զումար^(*) մըն ալ ձեռք բերուած էր և մաս-մաս կը զրբ-
կու մասնաւոր զումար^(*) մըն ալ ձեռք բերուած էր և մաս-մաս կը զրբ-
կու մեզ: Աչքպաշեան, ես, Տօքթ. Պէհնէ, Ռուրէն կարագետեան
և Մկրտիչ երէշեան մեր բաժինները աւելի չքաւոր ընկերներու կու-
տայինք:

(*) Այս գումարը գոյացած էր հանգանակութեամբ եւ միանուագ՝ գանձու-
մէ մը: Մեզի զրկուածներէն զատ 6000 զատշի մօտգումար մը տակաւին կը մայ
Յարութիւն ձանկելեանի մօտ: Մենք դեռ բանտն էինք, երբ զուրսը կուսակցա-
կաններու աքսորը սկսած էր եւ որովհետեւ ձանկելեան ալ աքսորուողներուն
մէջ կը գտնուէր, դեռ Պոլսէն չ'մեկնած իրեն կը դիմուէ, որպէսզի յանուն
մէջ կը գտնուէր, դեռ Պոլսէն չ'մեկնած իրեն յանձնէ Կուսակցութեան եւ
բանտարկեաններու իր քով գտնուող յիսուն սոկին յանձնէ Կուսակցութեան եւ
այնպէս մեկնի: Ճանկեւեան կը պատասխանէ թէ յիշեալ գումարը իր որդուն՝ Յա-
կորձանկեւեանի յանձնած է, անկէ պէտք է ստանան: Ինք աքսորուեցաւ եւ այդ
կորձանկեւեանի յանձնած է, անկէ պէտք է ստանան: Մանրամասնու-
ուրամսներէն այլեւս սանթիմ միսի չ'եկաւ բանտարկեաններուն: Մանրամասնու-
ուրամսներէն մէջ մտնելու պէտք չեմտեսներ..., բայց Խոլմի պարտք մէ խոստվանիւ
թեանց մէջ մտնելու պէտք չեմտեսներ..., բայց Խոլմի պարտք մէ խոստվանիւ
թէ անոնք բանտարկեաններէն սմանք կը բանաֆներ կը բանաֆներ յաձախ, նոյնիսկ

Ապրիլ 2ին տիկին Մուրաստ գումար մը բերած էր ինձ (չհմ յիշեր քանի դրու ըլլալը), ուրիշ ընկերներ ալ ստացան նոյն օրը, դարձեալ ըստ սովորութեան բաժնեցինք՝ չքատորներուն, չ' մոռնալով առխւծի բաժինն հանել անկշառմ Պօղոսեանին:

Ապրիլ 6ին Գառնիկ Պօյաճեան ազատ արձակուեցաւ* և նոյն օրն իրեն յաջորդեցին Թէսպիկ և Յովակիկեան:

Ապրիլ 7ին նորէն աղերսագիր տուինք մեր դատին փութացուցիլը պահանջելով:

Մինչ այդ Եր առինք թէ Պոլսոյ մէջ զանդուածային ձերբակաւլութիւններ կը կատարուին, թէ բոլոր յայտնի յեղափոխական և հասարակական գործիչները բռնուած էին և թէ տակաւին կը շարունակուէին առեղծուածային հալածանքներն Հայոց դէմ:

Հազար ու մի տեսակ մեկնութիւն կուտայինք ներար: Ամենէն աւելի հաւանական կը նկատէինք Տարտամէլի անկումն ու Պոլսոյ վտանգուիլը, ըստ որում կենթագրէինք թէ ազգին գլխաւորները կը հաւաքին՝ հետերնին Գոնիա տանելու նպատակով...

Երուանդ Թօփուղեան (Բանուոր) ուրախութենէն վերդիր կը ցատկէր ըսելով.

— Շատ լաւ եղաւ, թող բոլոր այդ Մեծ Ոչնչութիւնները բերեն հոս թխմնն, որպէսզի հասկնան թէ ինչ կը նշանակէ՝ կուսակցութեան անդամներուն այսքան ժամանակ բանտին մէջ տառապիլը տեսնել ու անտարբեր մնալը... Մուրաստներ, ձէլախներ, Զաքարեաններ, Վարդգէսներ, Քէլէկեաններ ու Զոհրապներ, որ այնքան ազգեցութիւն ունին գուրաք, եթէ ուղէին՝ չէին կրնար աղատել մեզ... Թող գա՞ն, թող գա՞ն հաշակին այս դառնութիւնը, որպէսզի թերեւս իրենց չնորհիւ մե՞նք ալ օձիքնիս աղատենք...

Բանտէ, բանտարկեալ է, կը խօսի այնպէս, ինչպէս կըմբոնէ կեանքը, թէև անտեղեակ զրափ անցուգարձերուն:

Իե՞ղձ Բանուոր, մինչև վերջին պահը այդ յոյսով օրօրուեցաւ, այդպէս դատեց, այդպէ՛ս տրամաբանեց: Վանիկ կը ձայնակցէր իրեն, իսկ Պօղոսեան, իբր բողոքական, կաղօթէր Ենովային, որպէսզի շուտով ներս դրէք գուրսինները (որոնք անշուշտ մեծաքանակ ուտելիք պիտի բերէին հետերնին) և ամենքո միասին «մաս բարո՛վ» ըսենք Պայազիտի անիծեալ շրջափակին...

Ապրիլ 16ին լրազիրներուն մէջ երեցաւ Պատերազմական Ատեանի 10-օրեայ պայմանաժամը Սալահ-կիւլեանին ու Վարազգատին՝ դատուելու համար Պատ. Ատեանին ներկայանալու:

* Տես «Վերածնունդի Երկունքը», Էջ 63-64:

Նոյն օրը Հինդշաբթի ըլլալուն, կինո այցելութեան եկաւ և կրցաւ կարգ մը տեղեկութիւններ հաղորդել թէ՛ նորանոր ձերբակալութեանց մասին և թէ մեր դատավարութեան շուրջ: Յայտնեց նոյնպէս թէ Յարութիւն էֆ. Մոստիչեան իմ մասին Գանախլիլի Ահմէտ պէյլին դիմած և հաստատ իսոստում առած էր ու կը վատահացնէր թէ առանց նիւթական զոնզութեանց պէտք մնալու պիտի կարգադրուէր գործս:

Խնդրեցի կնոջմէս որ պատաքտանու որոշումը պարունակու Հնջակի և Երկիրի թիւերը և թիւ 16 Կոհալիլ ինձ հասցնէ օր առաջ, քանի որ այլես կասկած չէր վերջներ թէ մօտ օրէն մեր դատավարութիւնը պիտի սկսէր:

Ապրիլ 23ին պատուականն Ո. փոքրիկ ծրար մը զրաւ բարձիս տակ, գեղին ոսկի մը պարզեց տուինք ևս ու Աչքագաշեան, ինչու որ մեզի պէտք եղած փաստաթղթերը կը պարունակէր բերած ծրարը:

Ալ այնուհետև սկսանք որոժալ մեր պաշտպանողականները, մերթերկուքս առանձինն և յաճախ ամենքք միասին: Ինչամթի ընկերներն ալ, Ո. և ուրիշ երկու վատահելի կարտիաններու միջոցաւ, կարգ մը թելազրութիւններ կընէին, իրենց այցելուներէն ստացած տեղեկութիւններն ալ հաղորդելով մեզ: Նոյն բանը կընէինք և մենք:

Վճարական վայրկեանները կը մօտենային...

Այդ միջոցներուն էր, որ Թանիիի մէջ սկսան երենալ Արշաւիր Սահակեանիկ* (Մէնմէտ Միահատ ծածկանունով) ահաւոր յայտնութիւն. ները**, որոնք խորհրդածութեան առատ նիւթ կը մատակարարէին:

*) Տես «Վերածնունդի Երկունքը», Էջ 51-52.

(**) Արշաւիր իր շահատակութիւնները մինչեւ այսօր ալ կը շարունակէ: Այս առթիւ Արխամարտ օրաթերթը (Թիւ 17, Դեկտ. 11-1918) կը գոէ. «Ատանայէն հասած նորագոյն տեղեկութեանց համաձայն, Հայ վաւաձանը՝ Արշաւիր հասլեան որ Պուսոյ մէջ բազմաթիւ շահատակութիւններ կործ դնելով եւ իր 20 Հնչակեան ընկերները կամազան հանել տալէ եւթք Հալէպ գացած եւ հոն բազմաթիւ զահերու վաճառական պատճառ եղած էր, վերջիւնը Ատանա անցած էր իր գրաքնիչ Բ. գորաբանակի հրամանատարութեան: Հոն իր առաջին գործը կ'ըլլայ Անդիացի հազարակետի մը ստորագրութեամբ անգիրեն քարթ մը յերիւրել Այնթապ պատուելի Գումրուեանի, որ այդ քարթին հետեւան քով կը ձերբակալու եւ գեռ կը հեծէ Պատ. Ատեանի բանտին մէջ: Յետոյ խեզ հայւհիէ մը իր օրապահիկը ձարելու համար բացած քարթարանը փակել եւ զինքն ալ ձերբակալել տալու ըսպանալիքով 40 ոսկի կը պահանջէ եւ կը այն անձն է որ ուղացը չուանը կուտայ եւ ուղացը չուանէն կազմատէ: Իե՞ղձ աղջիկը դրացիներու գուռը ափ առնելով կը յաջող վերջապէս պահանջուած գուռմարը ձարել եւ ոճրագործին յանձնել: Միւս կողմէ իմաց կը տրուի կառավարութեան այս «շանթաժեր», Պէտք է յեշել որ Արշաւիր ասկէ առաջ ալ անգամ մը ձերբակալուած էր Ատանայի մէջ Հայ գործարանատէր մը կողոպտել վորձելուն համար, բայց Բ. գորաբանակի հըսամանատար Նիհատ փաշայի ուղղակի միջամտութեամբ աղատ արձակուած: Էք: Սակայն այս անգամ Ատանայի կուսակալ նազը ակէյ կստիպուի ձերբակալել չառագործը, որ հիմա արգելավակուած է գումը ու բանտին մէջ:

ԴԱՏԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ԿՍԿՄԻ

1915 Ապրիլ 28-ին, Երևանութիւնը, առաւտեան ժամը 9ին, բանափառական գալու վայրի քարտուղար Հայրի էֆէնտին մեր Գօվուշին կեղրոնք կամպնելով աւագ գալու վայրի էֆէնտին մեր Գօվուշին կեղրոնք կամպնելով աւագ գալու վայրի էֆէնտին մեր Գօվուշին կեղրոնք կամպնելով աւագ գալու վայրի էֆէնտին:

Ահաւասիկ բանդակութիւնն այդ ցանկին:

1. Սապահ-կիւլեան, 2. Փարամազ, 3. Տօքթ. Պէննէ, 4. Պօղոս Պօղոսիան, 5. Կարապետ Փաթուկեան, 6. Վարազդատ, 7. Գագիկ Օզան-



Քերոզիկ Սրբածն

(Պուլկարիոյ Հնչակեան նահատակներէն)



ԿԱՐԱՊԵՏ ԵՐԿԱՆԵԱՆ

եան, 8. Արծրունի, 9. Գրիգոր Եղիկեան, 10. Վահան Պոյամեան, 11. Յակոբ Ղազարեան, 12. Գեղամ Վանիկիան, 13. Գառնիկ Պոյամեան, 14. Թովմաս Թովմասեան, 15. Մկրտիչ Երէցեան, 16. Մուրատ Զաքարեան, 17. Գարբիէլ Քէշիշեան, 18. Արմենակ Համբարձումեան, 19. Երեմիա Մանանեան, 20. Սմբատ Գըլընեան, 21. Աբրահամ Ստեփանեան, 22. Օննիկ Եղիազարեան, 23. Դարբին Արշակ, 24. Երուանդ Թօփուղեան, 25. Հմայեալ Արամեանց, 26. Արամ Աչըքպահեան, 27. Հրանտ Եկաւեան, 28. Գարեգին Պօղոսեան:

Ցանկը կարգալէ յետոյ Հայրի էֆէնտի պատուիրեց որ փութով նա-

խաճաշն ընենք, հազուինք և պատրաստ գտնուինք դատարան ենելու: Նոյն արարողութիւնը կատարուած էր նաև միւս Գօվուշներուն մէջ: Ճանկին մէջ յիշուածներէն բանար չ' գտնուողներն ի բացակայութեան պիտի դատուեին:

Հայրի էֆէնտի մեկնելէն յետոյ Հայ, Յոյն, Թուրք բոլոր բանտակիցներն սկսան չնորաւորել մեղ, այդպէս էր ընկալեալ սովորութիւնը, որովհետեւ այդ լարիւրինթոսին մէջ բանտարկեալն ուրիշ փափաք չունենար, բայց եթէ օր առաջ դատի կանչուիլ և կանչուողները երջանիկ կը համարուին: «Տառօսը մեղի» կը շնչան ամեն կողմէ:

Վայրկեանին լրջութիւնը խորապէս կը ճնչէր մեղ. կզզայինք որ շատոնց ի վեր կրկնուած պահանջնիս վերջապէս լսելի եղած է, բայց Թանինի հրատարակութիւններն ու գրսէն կորզուած կցկուուր տեղեկութիւնները մտածել կուտային թէ շատ դժպատեհ պահու մը կը դուզադիպի դատավարութիւնը:

Զիրար կը քաջալերենք, խմբովին կը նախաճաշենք և փութոյ պընդութեամբ կը պատրաստուինք: Դարբին Արշակ, որ մինչեւ այն օրը ուեւ առընչութիւն չէր ունեցեր մեղ հետ, ինչո՞ւ ցանկին մաս կը կազմէր, ասոր խելքերնիս չ' հասնիր:

Ժամ մը յետոյ կրկին ներս կը մտնէ Հայրի էֆէնտի: Առանց իր հրաւերին սպասելու կարդ կը լլանք և կարտիաններով շրջապատուած դուրս կելնենք Գօվուշէն: Սանդուխին գլուխը կը հանդիպինք Ինչամբի ընկիրներուն, որոնք պատեհութենին կօգտուին քանի մը վայրկեանի մէջ իրենց զործելակերպը պարզելու:

Ինչամբեաններուն որոշումները հետեւալներն են.

Ա. — Ծնկերները ոզի ի բոխին պիտի պաշտպանեն զիրար:

Բ. — Ամեն յանցանք արտասահման գտնուողներուն, մասնաւորաբար Սապահ-կիւլին ու Վարազդատին վրայ ձգել:

Գ. — Պիտի խօսին Փարամազ, Արամեանց, Տօքթ. Պէննէ, Աչըքպաշեան, Թովմաս Թովմասեան և Յակոբ Ղազարեան:

Դ. — Միամներն ըստ կարելոյն խուսափին արտայայտուելէ:

Ե. — Ամեն կերպ զգուշանալ նոր անուններ տալէ և յենուիլ Զ. Բնդհ. Պատգ. Ժողովին:

Զ. — Նիստերէն յետոյ ծանօթ կարտիաններու միջոցաւ մտքեր փոխանակել և կարելոր յղացումներն հաղորդել:

Կը համաձայնինք, միայն մեր կողմէ կաւելցընենք՝ խօսդներու ցանկին վրայ՝ Օննիկ Եղիազարեանն, իբրև քաջ թրքագէտ: Կ' ընդունին:

Քսան վայրկեանի չափ կսպանենք դատարանի մուաքին առջև, սանդուխին գլուխը, նստարաններուն վրայ խառն նստած: Անոնք որ պիտի խօսին, հապճեապվ կը ծրագրեն գերերնին:

Վհատութեան և վարանումի ոչ մի նշան։
Ներսէն կը լսուի զանգակին զիւ ձայնը։ Սարսուս մը, որ ակնթար-
թի մը մէջ տեղի կուտայ Փարամազի անյողգողդ բացականչութեան։
— Յառա՛ջ, ընկերնե՛ր, մեծ նախորդներուն արի յաջորդները լինենք...
Ենթասպայ մը կը յայտնուի նախասենեալին սեմին վրայ և վերին
աստիճանի քաղաքավարութեամբ կըսէ մեղ։

— Թէկրիփ պույուրունուզ, եղինեիլիկ՛։
Ընդհանուր ծիծաղ մը կը բարձրանայ, երբ Գառնիկ Պոյաճեան երիցո
կը խաչակինքէ։

Կարգով կը հետեւնք ենթասպակին, որ բուն իսկ Պատերազմական
Ատեանի քարտուղարներէն մին է և որը թուակարգութեամբ ցոյց կու-
տայ նստելիք տեղերնիս։

Վոսփորի վրայ նայող, բարձրադիր և շքեղօրէն կահաւորուած սրահ
մին է զատարանը, որուն ճակատը մահիկաձև շարուած են դատաւոր-
ները, թուով վեց՝ 2 հազարապետ, 4 հարիւրապետ և մէջտեղն ալ ինքը
նախազահը՝ Նաֆրզ պէջ։ Աջակողմը կը բարձրանայ ընդհանուր դատա-
խազին ամպիոնը, ուր բազմած է ինք. իսկ անոր գիմաց, յատակին
վրայ, սեղանի մը առջև նստած են 2 քարտուղար ենթասպաները։
Քարտուղարներէն գէպի վեր, զատաւորներու ձախ թեխն դիմաց, ա-
ռանձին սեղանի մը առջև, տեղ բռնած են հայտղէտ Սիւրէյա պէջ,
Ռէշտ պէջ և ուրիշ սիվիլ մը, երեքն ալ թարգմանի հանգամանքով
կը ներկայանան։

Ամբաստանեալներու նստարանէն կէս մէթրաչափ առաջ մամնաւոր
թիկնաթու մը գրուած է, որուն վրայ անձնական զատախազի հանգա-
մանքով նստած է մատնիչ Արշաւիր Սահակեան։

Իսկ ընդհանուր զատախազի ամբիոնին առջև երկու պարապ աթոռ-
ներ սահմանուած են վկաներու։

Ամբաստանեալները զատ զատ աթոռներ ունին, բոլորի շարուած,
երկու կարգի վրայ։

Նախագահը ձեռքի շարժումով մը խնդրեց որ նստինք տեղերնիս,
ուշազրութիւն ընկելով մեր կարգաթիւն։

Ասածին կարգին վրայ շարուած էին Փարամազ, Տօքթ. Պէճնէ,
Ռուբէն կարագետեան (Վահան Պոյաճեան), Մուրատ Զաքարեան, Փար-
թիէ Քէշիշեան, Աչրքազեան, Եկաւեան, Գարեգին և Սմբատ Գըլըճեան։

Միւսները երկրորդ կարգի նստարանները կը գրաւէին, ամենա-
վերջին աթոռը Օննիկ Եղիազարեանին սահմանուած էր, վերջնթերը

Դարբին Արշակին, որուն կից իմ աթոռն էր և մնացեալներուն։

Թէ ինչո՞ւ այս զատաւորութիւնը, չկրցանք գիտնալ, բայց մեր
զատավարութեան ամբողջ ընթացքին մէջ, որ 17 օր տեսեց, այս կարգը

պահպանուեցաւ մամնաւոր ուշազրութեամբ։

ՆԱԽԱԳԱՐԻՆ ԲԱՑՄԱՆ ՃԱՌԸ

Կփէնտինե՛ր, ձեզմէ շատեր առանձինն և ոմանք խմբովին բազմիցս
գիմեցին մեր՝ աղերսագրերով կամ իրենց ծանօթներուն միջոցաւ, որպէս-
զի բաւ համարուի ձեր սպասումը, քանի որ ձեզմէ մէկ քանիներ՝ անա-
10 ամիսէ իվեր Պոլսոյ Կեդրոնի Հրամանատարութեան այսուեղի բանաը
կապասէին, ուրիշներ աւելի վերջը եկած են։ Ասիկա արգարութեան և
օրինաց պահանջն էր, զոր սակայն «Թեքնիք» պատճառներով այսքան
ուշ կը բաւարարուի։ Կը ցավինք որ ասկէ աւելի առաջ անհնար եղաւ
մեզ ձեռնարկել զատավարութեան։ Այսօր, վերջապէս, օրինական ձե-
ւականութիւնները աւարտած են, ուստի կը յայտարարեմ Հնչակեաննե-
րու զատավարութիւնը բացուած։

«Այս առթիւ պարտք կզգամ ձեր ուշազրութիւնն հրաւիրել քանի մը
կէտերու վրայ, որոնք մեր զործն ու լուսաբանութիւնը դիւրացնելու
կրնան ծառայեց։

Առաջին՝ ձեզմէ՝ իւրաքանչիւլն ազատ է ոչ միայն ինքնինքը՝ այլև
իր ընկերը պաշտպանել, երբ ատոր պէտք տեսնէ։

Երկրորդ՝ Օսմ. կայս. կառավարութիւնն ամին օսմանցիի ազատ իւ-
րաւունք վերապահած ըլլալով իր ուղած կուսակցութեան անդամակցիլ,
կը յայտարարեմ թէ Հնչակեան կուսակցութեան անդամակցած ըլլալը
յանցանք չենք նկատեր։

Երրորդ՝ կը զանազաններ՝ իխրիշալձի (յեղափոխական-գաւադրական
—conspératif) կուսակցութիւնն՝ օրէնքի մատնանշած սահմաններուն
մէջ շարժող կուսակցութիւնն։

Չորրորդ՝ ամէն ամբաստանեալի լիուլի միջոց պիտի տրուի իր դէմ
ըստածներուն գէմ խօսելու և իր անպարտ ըլլալուն համոզումը ներ-
շնչելու ատեանի։

Հինգերորդ՝ պատշաճ չենք նկատեր լսել խնդրոյն չվերաբերող մէջ։

Երկրումներ և բացարութիւններ։

Ասոնք են, ահա, այն հիմերը, որոնց հաւատարիմ մնալով՝ պիտի
կրնանք թէ՝ աւելորդ ձգձգումներու առաջքն առնել և թէ՝ զործին
կրնանք թէ՝ աւելորդ ձգձգումներու այսուեղի բան և օրինաց պա-
վերջաւորութեան համնիլ, համաձայն արդարութեան։

Վերջացնելով իր ձառը, նախագահը հրամայեց քարտուղարին կար-

գաւ ամբաստանեալներու ինքնութեան ցուցակ։

Ամբողջ նիստը այս գրութիւններուն յատկացուած ըլլալով, կարդ մը լուսաբանութիւններ ուզուեցան։ Ամբասաննեալներ պաշտպանուելու համար երկու օր միջոց խնդրեցին։ Ատեանն համաձայնեցաւ եւ մենք ընկնուած տրամադրութեան ներքե ըանտ իշանք, հոն քննադատելու խակութիւնն ու անխոննեմութիւնը մէկ քանիներու, որոնք հատու զինքերով կը զինէին Պատերազմական Ստուանն ու դատավարութիւնը։

Տոքթ. Պէտք կամակորութեամբ կը պնդէր թէ Յեղափոխական մը վախնալով չէ որ իր կոչման արժանի կ'ըլլայ։ Այլևս անօգուտ էր բանավէճը, ուստի որոշեցինք մեղմացուցիչ պարագաներու մասին խորհիլ։ Երկրորդ նիստը շատ տիտոր ենթազրութիւններու կ'առաջնորդէր մեզ։ Հարկ կ'ըլլար միջոց խորհիլ, ըստ կարելոյն ձգձգելու դատավարութիւնը, թէրևս բարեպատեհ առիթներ օդնութեան փութային մեզ... Որոշուեցաւ, ի մէջ այլոց, միահամուռ բողոք բառնալ «թարգմանութեանց անձգութեան» գէմ և պահանջել որ չեղեալ նկատուին կատարուած թարգմանութիւնները և նոր թարգմանչ մը յանձնուին՝ հարազատութեամբ թուրքերէնի վերածուելու համար։

ԵՐՐՈՐԴ ԵՒ ԶՈՐՌՈՐԴ ՆԻՍ

Մայիս 5ին, Երեքշարթի, Երկու նիստ յատկացուեցաւ մեզ, առաւտուն և կէս օրէ վերջ։

Առաւտեան նիստին սկիզբը ես և Աչքապաշեան հարց գրինք թէ ինչ ըսելով դարբին Սրշալը մեզի հետ դատի կը հանէին, քանի որ այդ պարոնը մեզի անձանօթ մըն էր։

Յայտնուեցաւ թէ Սրշակի հօրը տունը խուզարկուած միջոցին Անդրանիկի «Մարտական հրահանգներ» գրքէն օրինակ մը գտնուած էր։ Տղեկն ամիսներէ ի վեր բանտարկուած էր այս պատճառով։

ՓԱ.Բ.Ա.Մ.Ա.Ջ խօսք առնելով ըստ թէ պարսկական փիլաւը շատ սիրելուն հակառակ պիտի չզիջանէր այդ տէմիրճի լակոտին հետ փիլաւ ուտել, ուր մեաց թէ անոր հետ դատուիլ քաղաքական ամենաբարդ խնդիրներու շուրջ։

ՆԱ.Խ.Ա.Դ.Ա.Հ. մէկ երկու վայրկեան քովբնատի խորհրդակցելով պաշտօնակիցներուն հետ՝ յայտարարեց թէ թիւրիմացութեամբ մը Սրշակի խնդիրը միացուցած էին մերինին, ըստ որում Սրշակը վար դրկեցին։

Ա.Զ.Բ.Ք.Ա.Շ.Ա.Ն.՝ Տէ՛ր նախագահ, ներեցէք որ ուրիշ թիւրիմացութիւն մ'ալ մասնանշեմ։ Թէեւ մեր ամբաստանագիրը չկարգացուե-

ցան տակաւին, բայց խնդիրներուն մօտէն տեղեալ ըլլալով, գիտեմ որ Կոհակի խմբագրապետ Համայնակ Սրամեանց էֆէնտին լոկ լրագրական խնդրով մը բանտարկուած է ու իր գործը բնաւ առընչութիւն չունի միւս ամբանտանութեանց հետ։ Ռւստի, պիտի խնդրեմ որ կա՛մ այսօր իսկ հաճիք զբաղել իր խնդրով և արձակել զինքը — ինչու որ իր անպարտութիւնն ակներեն է, — որպէս զի իր անոք ու անպաշտապն ընտանիքին և նայութեան երեսի վրայ ձգուած գործերուն պլուխը վերագանցաւ։

Միւս ամբաստանսեալներն ալ ձայնակցեցան Աչքապաշեանին։ Բայց Սրշաւիր Սահակեան դիակել տուաւ թէ Սրամեանցի խնդիրը քանի մը անսակէտներով կապուած է ընդհանուր զործին և ինք ըսելիքներ ունի այդ մասին։ Բայտ այնմ խնդրեց որ անհետեանոք թողուի եղած առաջ ջարդութիւնը։

ՓԱ.Բ.Ա.Մ.Ա.Ջ հարցուց նախագահին թէ Սրշաւիր Սահակեան ի՞նչ հանգամանքով կը ներկայանայ հոս և ի՞նչ իրաւունքով միջամուխ կըլլայ մեր խնդիրներուն, ու կրկին պահանջեց որ ո՞չ միայն Սրամեանցի, հապա նաև Աչքապաշեանի, Եկատեանի և Գարեգինի խնդիրն ալ, իրը անջատ զործ, առանձինն քննուի։ Կրնամ միենայն բանն ըսել նաև Օննիկ էֆ. մասին, որ չեմ կարծեր թէ մնր զործին հետ կապ մը ունենայ...։ Ես խնդրելու վարդուած չըլլալով կը պահանջեմ որ բոնէք Օննիկ էֆ. թէ թէն ու զուրս նետէք, որպէսով իրրե զինուորական երթայ ծարիդմի գէմ կուռելու և հայրենիքը պաշտպանելու...։

ՆԱ.Խ.Ա.Դ.Ա.Հ.՝ Սրշաւիր էֆէնտի թիհարրի մեմիւրի մըն է և Ռոտիկանութեան կողմէ կը ներկայանայ հոս, միանդամայն իրը անձնական դատախաղ զինքը լսելու պարտաւոր նեզ։ Գալով մատնանշուած ամբաստանսեալներուն, անոնցմէ Օննիկ էֆ. թէ զործն ուսումնասիրած եմ և, արդարի անողղակի կապակցութիւն մը միայն ունի ընդհանուր խնդիրներէն մէկուն հետ։ Թող կարգացուի իր ամբաստանագիրը։

Օննիկ Եկատեան Ա.Մ.Բ.Ա.Ս.Ս.Ա.Գ.Ի.Բ.՝ Ընկ կ Եկադարեան, «Կոհակի» խմբագրիներէն Հմայեակ Սրամեանցի հետ համախորհուրդ, Քէօսթէնձէի ժողովին պատզամաւոր նշանակած ըլլալով Աղամ անուն մէկը, կամբաստանուի իրը ազօրէն ժողովի մը կազմութեան սատարող ու լստ այնմ իր դատուիլը կորոշուի։

ՆԱ.Խ.Ա.Դ.Ա.Հ.՝ Օննիկ էֆէնտի, կհսարիոյ Հնչակեան Մամնաձիւղին մէջ ի՞նչ հանգամանք ունէիք։

Օննիկ Եկատեան Ա.Մ.Բ.Ա.Ս.Ս.Ա.Գ.Ի.Բ.՝ Տեղոյն Հնչակեան Գլիւպին անվճար (Փախրի) քարտուղարն էի և կազմակերպութեան մէջ իրը պարզ անշամ մը արձանազրուած եւ վերջին ատեներս։

ՆԱ.Խ.Ա.Դ.Ա.Հ.՝ Հմայեակ էֆէնտի, ի՞նչպէս եղաւ որ կհսարիոյ Մամնաձիւղին մէկ պատզամաւոր դըրկացիցիք Քէօսթէնձէ։

ՀՄԱՅԵԱԿ Ա.Ր.Ս.Մ.Ե.Ա.Ն.՝ Տէ՛ր նախագահ, այս առթիւ հանգա-



Այս ընթերցումը ամբողջ երկու ժամ խլից մեզմէ: Եւ սակայն ունեցաւ իր օգտակարութիւնն ալ, աստիճան մը պարզեց տիրող մտայնութիւնը: Կարելի եղաւ կունել որ Հնչակեան Կուսակցութիւնը նկատի կ'առնուէր իր նախասահմանապրական Ծրագրով: Այնպէս որ նիստը գոցուելու պահուն դժնդակ տպաւորութեան մը տակ կը զանուէինք, կարծես Թանինի յօդուածաշարքին թունաւոր մթնոլորտը կը չնէինք:

Զանդակը հնչեց և մենք վերադասւեցանք մեր տեղերը:

ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ

Մայիս 2)15ին, Շաբաթ, կէս օրէ յետոյ, մեր դատավարութեան երկրորդ նիստը տեղի ունեցաւ:

Ամբաստանութեան նիւթ կազմով քանի մը նամակներու թարգմանութիւնները կարդացուեցան: ՓՄ.Բ.Մ.Ս.Զի ՆԱՄԱԿԻ, Քէօպէէնձէէն գրուած Տոքթ. Պէնէին, որոն անվճուականութիւնը դատավետելով՝ կը թէլագրէր «որ գործունէութեան» դարագլուխը բանալ: Ապա կը յանձնարարէր «Պատրաստ գտնուիլ պատմական վլուզումը դիմաւորելու: Պահանջի ջրանցքին վերջին թումբը խորտակելու համար թուզուելու Սպիտակ Տան ելեկտրական կոճակը ճնշեց և ահազին հեռաւորութիւնից ելեկտրական հոսանքը երկինք բարձրացրեց թումբին հողին ու քարը... Այդպէս կը լինի և իտափհատական թումբի վլուզումը. ձեռքեր են պէտք ճնշելու համար մեր կոճակը և երկինք բարձրացնելու համար Բաբը Ալիի տումանը... Ո՞րովհ են այդ ձեռքերը, ո՞վ կը ճնշի այդ կոճակը... Յամենայն գէպս օ՛չ Արծրունին, որից պէտք է ձեռք քաշել և թոյլ տալ որ Սթամբուլի ղալմաղալին մէջ քաշ գայ բեկը ուղղելով... Ո՛չ նախկին Մուրատը, որ Իտափհատի փէշերի տակ մտած գառել է Բոյանեան Համբարձում և իտափհատից չօրբա է մուրում, նա՝ Մուրատը վաղուց է մեռել մեզ համար: Նրանից աղամարդութիւն սպասել անմտութիւն կը լինի, ես նրա «Հոգոցը» կավոշի մէջ գրեցի և Ազատ Ռոտանիկ իւր թուքով վարձատրեց նրան... Ո՛չ Աչքրաշեան, որի յեղափոխական լինելը ո՛չ մէկ բանեվ կարելի կը լինի հաստատել, թող նա կոհալի է քաղետիցիան կատարի... Ո՛չ Արամեանց իւր անհատնում էնէրգիայով, թող նա էւ իւր երգարաններով և բրօշիւններով վող զատի՝ թէրթին տէֆիցիար փոքրացնելու և թէրթիայի Հնչակեաններին խռնեմութեան քարոզ կարդալու համար... Ո՛չ Դոկտոր Ջելալ, որի մասին խօսիլ չարժիլ... Ո՛չ Զաքարեան և ոչ էլ Զանդիւլեան, որնցից կարելի է վերցնել կուսակցական վկայական»

ները և թոյլ տալ որ զնան տէրտէրների հետ քէլէին ուտելու, նրանց ի՞նչ գործն է յեղափոխութիւնը.

«Էլ ո՞վ է մեռամ, առա՛, Աւանանդները, այդ գեազանե՞րը, նրանց կարելի է իմ, զարում գործ պահանջել, բայց ո՛չ այժմ... Ամայութիւն և փատածութիւն, ամէնքն էլ պահանդառողական, ամէնքն էլ թուլամորթ, ովքե՞ր են լինելու կառուցուելիք հակայ շնչքին աշխատաւորները... Աչքս ման եմ ածում շուրջն և մկայն քեզ եմ տեսնում, սիրելի լոկեր, զե՞ն, զուցէ մի բանի պէտք դան և Ա. Վահագն, Կաղմոս, Վանիկ...»:

Փարամազի այս երկար գրութեան վերջինը նուիրուած էին նկարագրութեանը Ռումանուհիի մը, «որի հետ այս բոպէիս խմում եմ քո կենացը, եւ որը մի օր ցոյց կը տայ իր առականութիւնը, նա կը հաստատի որ ինք թէեւ աղջիկ, բայց ձեր մի շարք բեխաւոր այրերից աւելի մեծ... ունի...»:

Հոս Փարամազ ընդմիջեց, բողոքելով այդ մաերմական տողերը այսպէս հրապարակաւ կարգացուելուն զէմ:

Նախագահը պատասխանեց թէ իթթինատի և Պապը Ալիի թումբը խորտակելու պէս լուրջ խնդիրներու նուիրուած նամակի մը մէջ այս վարի առղերը գրելէ առաջ պէտք էր խորհուած ըլլար...

Կարգացուեցան նոյնպէս Քիլիսի Հնչակեան Մամաձիւղի կողմէ քոյլ Մամաձիւղիրուն ուղղեալ շրջաբերական մը, որոն մէջ ինքնապաշապանութեան միջացներ կ'ասաջարկուէին, ի նկատի ունենալով մօտալուտ անցքերը, որնք կ'սպառնային Տաճկահայոց գայութեան: Քիլիսի ամբողջ «Արշիւ»ը բոնուած էր հարխւրաւոր նամակներով, յօրին առմարդ, զէնքերու հաչուեցոյցերով, արտասահմանի կողրոնին հետ փոխանակուած կարգ մը թղթակցութիւններով: Սոսկալի էին այս բուրը եւ վերին աստիճանի փափուկ կացութեան մէջ կը ձգէին Քիլիսի երկու կալանաւորները, Յակոր Ղազարեան և Թովմաս Թովմասեան:

Փարամազի կողմէն Տոքթ. Պէնէի ուղղուած ուրիշ մէկ նամակով մը մատնանշուած էին թուրքիոյ այն Մամաձիւղի ու Ծնկերները, որոնց կարելի էր վատահիլ «Ոոր գործունէութեան» տևակէտով. այս գրութիւնը Քիլիսի, Խարբերդի, Քղիսի, Պաֆրայի, Տիգրանակերտի և Քանի մը ուրիշ մամնաձիւղերը ցոյց կուտար իրք արտասահմանի կուսակից, նշանակուած էին ի մէջ այլոց, Յակոր Ղազարեանի (Քիլիս), Մկրտիչ Երէցեանի (Մ. Ազիզ—Խարբերդ). Մարտիրոսեանի (Տիգրանակերտ) և ուրիշ կարգ մը Ծնկերներու հասցէներ, յայսնելով միանգամայն թէ ասոնք իրենց «համամտութեան» գործնական ապացոյցները տուած էին:

Ամբողջ նիստը այս գրութիւններուն յատկացուած ըլլալով, կարդ մը լուսաբանութիւններ ուզուեցան։ Ամբաստաննեալներ պաշտպանուելու համար երկու օր միջոց խնդրեցին։ Ատեանն համաձայնեցաւ և մենք ընկնծուած տրամադրութեան ներքե բանս իջանք, հոն քննադատելու խալութիւնն ու անխոնեմութիւնը մէկ քանիներու, որոնք հատու գէնքերով կը զինէին Պատերազմական Ատեանն ու դատակագութիւնը։

Տոքթ. Պէճնէ կամակորութեամբ կը պիտի թէ Յեղափոխական մը վախնալով չէ որ իր կոչման արժանի կ'ըլլայ։ Այլևս անօգուտ էր քանավէճը, պատի որոշեցինք մեղմացուցիչ պարագաներու մասին խորհիլ։ Երկրորդ նիստը շատ տիսուր ենթագրութիւններու կ'առաջնորդէր մեզ։ Հարկ կ'ըլլար միջոց խորհիլ, ըստ կարելոյն ձգձկելու դատավարութիւնը, թերեւ բարեպատեհ առիթներ օգնութեան փութային մեզ... Որոշուեցաւ, ի մէջ այլոց, մահամուռ բողոք բառնալ «Թարգմանութեանց անձգութեան» դէմ և պահանջիլ որ չեղեալ նկատուին կատարուած թարգմանութիւնները և նոր թարգմանչի մը յանձնուին՝ հարազատութեամբ թուրքիցնի վերածուելու համար։

ԵՐՐՈՐԴ ԵՒ ԶՈՐՐՈՐԴ ՆԻՍ

Մայիս 5ին, երեքշաբթի, երկու նիստ յատկացուեցաւ մեզ, առաջանուել և կէս օրէ վերջ։

Առաւանեան նիստին ոլիգոքը ևս և Աչքպաշեան հարց զրինք թէ ի՞նչ ըսելով զարքին Արշակը մեղի հետ դատի կը հանէին, քանի որ այդ պարոնը մեղի անծանօթ մըն էր։

Յայտնուեցաւ թէ Արշակի հօրը տունը խուզարկուած միջոցին Անդրանիկի «Մարտակն հրանակներ» գրքէն օրինակ մը դանուած էր։ Տղեկն ամրաներէ ի վեր բանտարկուած էր այս պատճառով։

ՓԱՐԱՄԱԳ. Խոսք առնելով ըստ թէ պարսկական փիլաւը շատ սիրելուն հակառակ պատի չզիշանէր այդ տէմիրճիի լակոտին հետ փիլաւը ուսել, ուր մեաց թէ անոր հետ դատուիլ քաղաքական ամենարարդ խնդիրներու շուրջ։

ՆԱԽԱԳԱՅՆ. մէկ երկու վայրկեան քոլընտի խորհրդակցելով պաշտօնակիցներուն հետ՝ յայտարարեց թէ թիւրիմացութեամբ մը Արշակի խնդիրը միացուցած էին մերինին, ըստ որում Արշակը վար դրկեցին։

ԱԶԲՐՊԱՇԵԱՆ. — Տէ՛ր նախազան, ներեցէք որ ուրիշ թիւրիմացութիւնն մ'ալ մատնանշեմ; թէեւ մեր ամբաստանագիրը չկարգացուե-

ցան տակաւին, բայց խնդիրներուն մօտէն տեղեալ ըլլալով, գիտեմ որ Կոհակի խմբագրապիտ հմայեալ Արամեանց էֆենալն լոկ լրագրական խնդրով մը բանտարկուած է ու իր գործը ընաւ առընչութիւն չունի միւս ամբաստանութեանց հետ։ Ռւսոի, պիտի խնդրիմ որ կամ այս համար գրադիլ իր խնդրով և արձակել զինքը — ինչու որ իր անպարտութիւնն ակներեւէ, — որպէս զի իր անոքը ու անպաշտպան ընտանիքին և նոյնպէս երեսի վրայ ձգուած գործերուն պլուխը վերագանաց։

Միւս ամբաստաննեալներն ալ ձայնակցեցան Աչքպաշեանին։ Բայց Արշաւիր Սահակեան գիտել առւաւ թէ Արամեանցի խնդիրը քանի մը ահակէտներով կապուած է ընդհանուր գործին և ինքը ըսելիքներ ունի այդ մասին։ Բայտ այնմ խնդրեց որ անհետեանք թողուի եղած առաջարկութիւնը։

ՓԱՐԱՄԱԳ. Հարցուց նախազանին թէ Արշաւիր Սահակեան ի՞նչ հանգամանքով կը ներկայանայ հոս և ի՞նչ իրաւունքով միջամուխ կը լուսական միր խնդիրներուն, ու կրկին պահանջեց որ ո՞չ միայն Արամեանցի, հապա նաև Աչքպաշեանի, Եկատեանի և Գարեգինի խնդիրն ալ, իրը անջատ գործ, առանձինն քննուի։ Կրնամ միւնոյն բանն ըսել նաև Օննիկ էֆ. մասին, որ չեմ կարծեր թէ մեր գործին հետ կապ մը ունենայ...։ Ես խնդրելու վարժուած չըլլալով կը պահանջեմ որ բանէք Օննիկ էֆ. թէ թէն ու դուրս նետէք, որպէսզի իբրև զինուորական երթայ Յարիզմի դէմ կուռելու և հայրենիքը պաշտպանելու...։

ՆԱԽԱԳԱՅՆ. — Արշաւիր էֆենակի թիւարրի մըն է և Ռոտիկանութեան կողմէ կը ներկայանայ հոս, միանգամայն իբր անձնական զատափաղ զինքը լսելու պարտաւոր նեղ։ Գարով մատնանշուած ամբաստաննեալներուն, անոնցմէ Օննիկ էֆ. ին գործն ուսումնասիրած եմ և, արգարե անուղղակի կապակցութիւն մը միայն ունի ընդհանուր խնդիրներէն մէկուն հետ։ Թող կարգացուի իր ամբաստանագիրը։

ՕՆՆԻԿ. ԵՂԻԱԳԱՐԵԱՆԻ ԱՄԲԱՄՑԱՆԱԳԻՐԸ. — Օննիկ Եղիազարեան, «Կոհակի» խմբագիրներէն հմայեալ Արամեանցի հետ համախորհուրդ, Քէօսթէնձէի ժողովին պատգամաւոր նշանակած ըլլալով Ադամ անուն մէկը, կամբաստանուի իբր ապօրէն ժողովի մը կազմութեան սատարող ու ըստ այնմ իր գատառիլը կորչուի։

ՆԱԽԱԳԱՅՆ. — Օննիկ էֆենակի, Կեսարիոյ Հնչակեան Մամնաձիւղին մէջ ի՞նչ հանդամանք ունէիք։

ՕՆՆԻԿ. ԵՂԻԱԳԱՐԵԱՆ. — Տեղոյն Հնչակեան Գլիւպին անվճար (Քախրի) քարտուղարն էի և կազմակերպութեան մէջ իբր պարզ անգամ մը արձանագրուած եմ վերջին ատեններու։

ՆԱԽԱԳԱՅՆ. — Հմայեալ էֆենակի, ի՞նչպէս եղաւ որ Կեսարիոյ Մամնաձիւղին մէկ պարզ անդամին հետ միացաք և պատգամաւոր զըրկեցիք Քէօսթէնձէ։

ՀՄԱՅԵԱԼ ԱՐԱՄՑԱՆՑ. — Տէր նախազան, այս առթիւ հանդա-



մանօրէն խօսած եմ Հարցաքնիկ Ստեանի առջև, որուն արձանագրութիւնը եթէ չնորհ ընէք կարդալու, պիտի տեսնուի որ այդ խնդրոյն մէջ ո՞չ Օննիկ էֆ. և ոչ ալ ես ուեէ պատավախանաւութիւն չունինք: Բուն խնդիրը ձայնի մը փոխանցումին մէջ կըկ այանայ:

Նախագահի հրամանով կը կարդացուին Օննիկի և իմ հարցաքննութիւնները, որոնք առաջի կերպով կը համապատասխանեն միմեանց (տես էջ 26-27):

Դատաւորները վայրէեան մը խորհրդակցեան, որմէ յետոյնախաղական հաւանութեամբ Ընդհ. Դատախազին ԱՆՊԱՐԾ հոչակեց Եննիկ եղիազարենը, յարելով միանգամայն թէ տեղւոյն կառավարութենէն ալ պէտք եղած տեղեկութիւնն, Օննիկ էֆ. կ մասին, հեռագրով պիտի ուզուի: Նոյնպէս այս խնդրոյն մէջ ԱՆՊԱՐԾ կը հոչակէ Հմայեակ Արամեանցը:

Օննիկ վար զրկուեցաւ: Ազատուած էր:
ԱԵՐՁ ԵՐԿՐՈՒԴ ՀԱՄԱՐԻ

ԸՆԹԵՐՑՈՂԻՆ

Թէեւ զրբիս առաջին հատորը — ՎԵՐՄԾՆՈՒՆԴԻ ԵՐԿՐՈՒՆՔը — տպուելու միջոցին մտադրած էի սոյն երկրորդ հատորով տալ Քսան Նահատակներուն բանտարկութեան ու դատավարութեան պարագաները, բայց յետոյ յայտնուեցաւ որ անհնար է չորս պրակի (64 էջ) մէջ ամփոփել նիւթը: Իսկ թղթի և տպագրութեան տարավայժման սղութիւնը թոյլ չը տար մեզ կանխաւ ծրագրուած չորսական պշակիոց հատորներն աւելի ընդլայնել: Դիւթին չափազանց կրնատումն ալ կը վընասէր յառաջադրեալ ծրագրին, որովհետեւ գործին ամենին կարեւոր ու շահեկան մասը կը կազմէ բունիսկ դատավարութիւնը: Այդ դատավարութեան մէջ է որ՝ մէկ կողմէ իթթիհատի հայազնի քաղաքա կանութիւնը կը քօղազերծուի և միւս կէղմէն ալ Հայ Յեղափոխութեան Բողոքն ու Ստելութիւնը կը շեշտուի անկազկանդ: Ուստի պատշաճ դատեցի յառաջիկայ երրորդ հատորը — ԱՆԿՄԽ ՀՅ.ՅԱՍՏԱՆ խորագրով, քանի որ այդ անուամբ կախաղման բարձրացան Ամբաստանեալները — ներկայի ծաւալով և ամբողջութեամբ յատկացնել պաշտպանողական ճառերուն ու դատավարութեան: Այս շեղումը կը գործենք առ ի յարգանս Անմահ Նսիատակաց յաւերթական յիշատակին:

Հ. Ա.

24 Նոյեմբեր 1918

ՊՐԵԺԿ ՋԱՅԱԿԱՐԱ ՎԵՐՄԾՆՈՒՆԴ ՎԻՃՄԱՌԱՅ ՄԱՅԱԿԱՐԱ ՊՐԵԺԿ ՎԵՐՄԾՆՈՒՆԴ ՎԻՃՄԱՌԱ

01	Սղաջ գրասառադիմ	ՏՐ	—	(Տառապս) թէ՞ ողբայիշ (աչի) շնայմ
—	(Տառապս) ցղչս ծարցիքարայիմ	Ց	—	(Տառապս) ցղմէծարուսաւաց
02	մէջնասոն մահթառոյացիք	—	—	(Դառապս) ցղմցնողը մաշճէ (աչի) Դառցնդով մահթառութ
—	(Տառապս) ամիմա՛՛	Ց	—	մահթառութ ցարմասարմ
—	(ա) ամիմարմ	Ց	—	ցարմասասպափ
—	(Տառապս) միմառսառապար մէլազման	Ց	—	(Քրոյ) ուա՞ գիմոյա՞ ուն
—	ցղմէսաղիօնմի յակօսի մէջորը	Ց	—	(Դառապս) ուասդի մշակման
01	յանամ ըսգ, մէնորիսմի	Ց	—	ցարմասից պատասխան
—	ցայխու չէ խման	Ց	8	(Դառապս) ցրան մէնյաման
—	չգան	Ց	—	ցարմասից պատասխան
—	մահթառմի ոյլոյթ	Ց	—	(Դառապս) ուասդի մշակման
—	մահթառմ	Ց	—	ցարմասից պատասխան
—	սպանու յագա	Ց	—	ցարմասից պատասխան
—	յշխութ	Ց	—	ցարմասից պատասխան
—	գրամադիմ	Ց	—	ցարմասից պատասխան
—	սպանութ	Ց	—	ցարմասից պատասխան
—	յասայ ո.թ	Ց	001	(Դառապս) այսուշ առիցի մահթառման ցարմասից
—	գրամադիմ յագամ	Ց	02	ցարմասից պատասխան
—	մահթառմ յօթ	Ց	04	ցարմասից պատասխան
—	ուշիմի պիլումիւն	Ց	08	ցարմասից պատասխան
—	յասայ ո.թ	Ց	—	(Դառապս) այսուշ առիցի մահթառման ցարմասից
—	ոչի յ.իմի	Ց	—	ցարմասից պատասխան
—	սպանի մահ	Ց	—	ցարմասից պատասխան
—	մահթառմ յագամ	Ց	01	(Դառապս) ունամ յախում
—	պանուադ մահթառմ	Ց	—	ցարմասից պատասխան
—	ուշիմի պիլումիւն	Ց	—	ցարմասից պատասխան
—	յասայ ո.թ	Ց	—	ցարմասից պատասխան
—	մահթառմ յագամ	Ց	—	ցարմասից պատասխան
—	պանուադ մահթառմ	Ց	—	ցարմասից պատասխան
—	ուշիմի պիլումիւն	Ց	—	ցարմասից պատասխան
—	յասայ ո.թ	Ց	—	ցարմասից պատասխան
—	մահթառմ յագամ	Ց	—	ցարմասից պատասխան
—	պանուադ մահթառմ	Ց	—	ցարմասից պատասխան
—	ուշիմի պիլումիւն	Ց	—	ցարմասից պատասխան
—	յասայ ո.թ	Ց	—	ցարմասից պատասխան
—	մահթառմ յագամ	Ց	—	ցարմասից պատասխան
—	պանուադ մահթառմ	Ց	—	ցարմասից պատասխան
—	ուշիմի պիլումիւն	Ց	—	ցարմասից պատասխան
—	յասայ ո.թ	Ց	—	ցարմասից պատասխան
—	մահթառմ յագամ	Ց	—	ցարմասից պատասխան
—	պանուադ մահթառմ	Ց	—	ցարմասից պատասխան
—	ուշիմի պիլումիւն	Ց	—	ցարմասից պատասխան
—	յասայ ո.թ	Ց	—	ցարմասից պատասխան
—	մահթառմ յագամ	Ց	—	ցարմասից պատասխան
—	պանուադ մահթառմ	Ց	—	ցարմասից պատասխան
—	ուշիմի պիլումիւն	Ց	—	ցարմասից պատասխան
—	յասայ ո.թ	Ց	—	ցարմասից պատասխան
—	մահթառմ յագամ	Ց	—	ցարմասից պատասխան
—	պանուադ մահթառմ	Ց	—	ցարմասից պատասխան
—	ուշիմի պիլումիւն	Ց	—	ցարմասից պատասխան
—	յասայ ո.թ	Ց	—	ցարմասից պատասխան
—	մահթառմ յագամ	Ց	—	ցարմասից պատասխան
—	պանուադ մահթառմ	Ց	—	ցարմասից պատասխան
—	ուշիմի պիլումիւն	Ց	—	ցարմասից պատասխան
—	յասայ ո.թ	Ց	—	ցարմասից պատասխան
—	մահթառմ յագամ	Ց	—	ցարմասից պատասխան
—	պանուադ մահթառմ	Ց	—	ցարմասից պատասխան
—	ուշիմի պիլումիւն	Ց	—	ցարմասից պատասխան
—	յասայ ո.թ	Ց	—	ցարմասից պատասխան
—	մահթառմ յագամ	Ց	—	ցարմասից պատասխան
—	պանուադ մահթառմ	Ց	—	ցարմասից պատասխան
—	ուշիմի պիլումիւն	Ց	—	ցարմասից պատասխան
—	յասայ ո.թ	Ց	—	ցարմասից պատասխան
—	մահթառմ յագամ	Ց	—	ցարմասից պատասխան
—	պանուադ մահթառմ	Ց	—	ցարմասից պատասխան
—	ուշիմի պիլումիւն	Ց	—	ցարմասից պատասխան
—	յասայ ո.թ	Ց	—	ցարմասից պատասխան
—	մահթառմ յագամ	Ց	—	ցարմասից պատասխան
—	պանուադ մահթառմ	Ց	—	ցարմասից պատասխան
—	ուշիմի պիլումիւն	Ց	—	ցարմասից պատասխան
—	յասայ ո.թ	Ց	—	ցարմասից պատասխան
—	մահթառմ յագամ	Ց	—	ցարմասից պատասխան
—	պանուադ մահթառմ	Ց	—	ցարմասից պատասխան
—	ուշիմի պիլումիւն	Ց	—	ցարմասից պատասխան
—	յասայ ո.թ	Ց	—	ցարմասից պատասխան
—	մահթառմ յագամ	Ց	—	ցարմասից պատասխան
—	պանուադ մահթառմ	Ց	—	ցարմասից պատասխան
—	ուշիմի պիլումիւն	Ց	—	ցարմասից պատասխան
—	յասայ ո.թ	Ց	—	ցարմասից պատասխան
—	մահթառմ յագամ	Ց	—	ցարմասից պատասխան
—	պանուադ մահթառմ	Ց	—	ցարմասից պատասխան
—	ուշիմի պիլումիւն	Ց	—	ցարմասից պատասխան
—	յասայ ո.թ	Ց	—	ցարմասից պատասխան
—	մահթառմ յագամ	Ց	—	ցարմասից պատասխան
—	պանուադ մահթառմ	Ց	—	ցարմասից պատասխան
—	ուշիմի պիլումիւն	Ց	—	ցարմասից պատասխան
—	յասայ ո.թ	Ց	—	ցարմասից պատասխան
—	մահթառմ յագամ	Ց	—	ցարմասից պատասխան
—	պանուադ մահթառմ	Ց	—	ցարմասից պատասխան
—	ուշիմի պիլումիւն	Ց	—	ցարմասից պատասխան
—	յասայ ո.թ	Ց	—	ցարմասից պատասխան
—	մահթառմ յագամ	Ց	—	ցարմասից պատասխան
—	պանուադ մահթառմ	Ց	—	ցարմասից պատասխան
—	ուշիմի պիլումիւն	Ց	—	ցարմասից պատասխան
—	յասայ ո.թ	Ց	—	ցարմասից պատասխան
—	մահթառմ յագամ	Ց	—	ցարմասից պատասխան
—	պանուադ մահթառմ	Ց	—	ցարմասից պատասխան
—	ուշիմի պիլումիւն	Ց	—	ցարմասից պատասխան
—	յասայ ո.թ	Ց	—	ցարմասից պատասխան
—	մահթառմ յագամ	Ց	—	ցարմասից պատասխան
—	պանուադ մահթառմ	Ց	—	ցարմասից պատասխան
—	ուշիմի պիլումիւն	Ց	—	ցարմասից պատասխան
—	յասայ ո.թ	Ց	—	ցարմասից պատասխան
—	մահթառմ յագամ	Ց	—	ցարմասից պատասխան
—	պանուադ մահթառմ	Ց	—	ցարմասից պատասխան
—	ուշիմի պիլումիւն	Ց	—	ցարմասից պատասխան
—	յասայ ո.թ	Ց	—	ցարմասից պատասխան
—	մահթառմ յագամ	Ց	—	ցարմասից պատասխան
—	պանուադ մահթառմ	Ց	—	ցարմասից պատասխան
—	ուշիմի պիլումիւն	Ց	—	ցարմասից պատասխան
—	յասայ ո.թ	Ց	—	ցարմասից պատասխան
—	մահթառմ յագամ	Ց	—	ցարմասից պատասխան
—	պանուադ մահթառմ	Ց	—	ցարմասից պատասխան
—	ուշիմի պիլումիւն	Ց	—	ցարմասից պատասխան
—	յասայ ո.թ	Ց	—	ցարմասից պատասխան
—	մահթառմ յագամ	Ց	—	ցարմասից պատասխան
—	պանուադ մահթառմ	Ց	—	ցարմասից պատասխան
—	ուշիմի պիլումիւն	Ց	—	ցարմասից պատասխան
—	յասայ ո.թ	Ց	—	ցարմասից պատասխան
—	մահթառմ յագամ	Ց	—	ցարմասից պատասխան
—	պանուադ մահթառմ	Ց	—	ցարմասից պատասխան
—	ուշիմի պիլումիւն	Ց	—	ցարմասից պատասխան
—	յասայ ո.թ	Ց	—	ցարմասից պատասխան
—	մահթառմ յագամ	Ց	—	ցարմասից պատասխան
—	պանուադ մահթառմ	Ց	—	ցարմասից պատասխան
—	ուշիմի պիլումիւն	Ց	—	ցարմասից պատասխան
—	յասայ ո.թ	Ց	—	ցարմասից պատասխան
—	մահթառմ յագամ	Ց	—	ցարմասից պատասխան
—	պանուադ մահթառմ	Ց	—	ցարմասից պատասխան
—	ուշիմի պիլումիւն	Ց	—	ցարմասից պատասխան
—	յասայ ո.թ	Ց	—	ցարմասից պատասխան
—	մահթառմ յագամ	Ց	—	ցարմասից պատասխան

ՀՄԱՅԵԱԿ ԱՐԱՄԵԱՆՅԻ ԽՆՔՆՈՒԹՈՅՆ ԵՒ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԳՐԲԵՐԸ
ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Քիւրտ Պէկ (սպառած)	—	ԴՐ	ԵՐԿՄԱՍԱԲԴ ԶԱՐԸ	10
Արամը (վէպ)	6	ԽՈՐԾԱԿՈւած սէրը (սպառած)	—	
Անաստուածները (սպառած)	—	ԶՐՈւցատրութիւն ՌՈՌԱՆԵՐԵՆ	20	
Հնչակ (զրոյցներ)	5	Մանիա (սպառած)	—	
Մերձեցում (վէպ)	6	Իզանիա («)	—	
Ազատութիւն	5	Հանրային գատաստանին (սպառած)	—	
Փախտականը	6	Կորչին Աօցիալ Դեմօկրատները	1	
Դառ (Ագդ. զրոյց)	6	Անտիգոնէ, բաց նամակ	10	
ՄԵԼ հարոնիք	8	Դանիէլ Զավուշ	1	
Անբան Ժիրայր (թատր.)	6	Շաքէ	»	1
Ապատամբ Ցիսուսը	5	Զէլլօ եւ Կիւլուէնկ	»	1
Բռնակալին Մանը (թատր.)	6	Նազենի	»	1
Գիւղական ուսուցչի Ճայնը	6	Արխանեան	»	1
Գիւղատնտես (հաւաքածոյ)	100	Քարլ Մարքս	»	1
Տարեցոյց Գիւղատնտեսի	20	Պէպէլ	»	1
Հայուն Երգաբանը	40	Քարլ Քառոցկի	»	1
Դայլայլիկ Երգաբան	20	Բոլ Լաֆարկ	»	1
Ապագայ Դաստիարակութիւնը	5	Ֆրիտրիխ Էնկէլո	»	1
Երկու Եւրոպա (սպառած)	—	Ֆ. Լասալ	»	1
Երկրագործութիւն	10	Ժիւլ Կէտ	»	1
Թշուառներուն քոյրը	5	Ժան Ժառէս	»	1
Թուրքիոյ ընդդիմադիր տարրերը	6	Հնչակեան Հերոս Մհեր	»	1
Ինչ է հայրենիքը	10	Հնչակեան Հերոս Զարզանտ	»	1
Ապահւ Համիտ (սպառած)	—	Բ. Զաքարեան	»	1
Կոհակ Ա. Բ. Գ. Ե. Եւ Զ. տարի	750	Հայկ Էմիեան	»	1
Կուսակցական պայքարը	8	Պատուելի Քէշիշեան	»	1
Միւսթէպէտին Վէֆաթը (սպառած)	—	Պատութիւն Հնչակ, Կուսակցութեան	20	
Հայաստանի Քրտերը	12	Դէմիկ կախական	15	
Հերսունիները	8	Անկախ Հայուստան (ընդ մամլով)	15	

ՀԵՂԻՆԾԿԻՆ ՀԱՅԵԼՆ. — ՀՄԱՅԵԿ Արամեանց, Տնօրէն Հայոց Վարժարանին
Կէտիկ Փաշայի, Կ. Պոլիս:

Վաճառման կերպարանեղին. — Կ. Պոլիս, Պատր Ալի Ճատաէսի, Բէշիտ էփ.
Խան, թիւ 15 եւ 16:

ՄԵԾԱՔԱՆԱԿ ԳՆՈՂՆԵՐՈՒՆ ԿԱՐԵՒՈՐ ԶԵՂԶ

Գիմ ԶՅՂ ԲՈՒԾ



